

## ԺԷ. ԴԱՐՈՒ ԵՐԵՒԵԼԻ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Լուսաեղբի Գրպծ. Կարապետ Եպս. Ամատունիի թողած անտիպ աշխատութիւններուն մէջ գտանք ներկայ ուսումնասիրութիւնը, որ կը հրատարակեմք երկու անգամով:

Հեղինակին նպատակը եղած է հաւաքել Եւ միասին ներկայացնել ժԷ. դարու ակնառու եկեղեցականները, որոնք մզնած են ստեղծել եկեղեցական ու վանական բարեկարգութիւն մը: Հեղինակը, թէեւ սակաւաթիւ աղբիւրներ ունեցած է տրամադրութեան, հիւսելու համար ներկայ յօդուածը, սակայն այսօրմէն ալ բաւական եղած է ներկայացնելու տպաւորիչ իրակաճութիւն մը:

Ի լրոյ իմացած ինք հանգուցեալէն թէ ներկայ աշխատութեան նպատակն եղած է ցոյց տալ թէ ինչպէս ժԷ. դարու եկեղեցական բարեկարգութիւնը իր լրումին հասած է Միսիթար Արքայով: Արդարեւ քաղաքական աննպաստ պատճառներով, Հայաստանի մէջ սկսուած բարեկարգութիւնը չէ ունեցած շարունակութիւն, ու սկսուած գործը դադրած է սկսողին հետ եւ կամ հազիւ սերունդ մը կըրցած է գոյատեւել, առանց մնայուն արձագանգ մը ձգելու մեր օրերուն: Ընդհակառակը, Միսիթար Արքայ այնպիսի կերպով կազմակերպած է սկսած գործը, որ մնայուն հանգամանք ստացած է, ի նպաստ Հայ ազգին լուսաւորութեան:

### 1.— ՄԱՂԱՔԻԱ ՎՐԴ. ԲԱՅԵՐԴՅԻ

(ԺԵ-ԺԶ դար)

*Եկեղեցաց պաւառը, Բարերդի մօտ գտնուող Ս. Ստեփանոս Վահանաչէն վանքին զարդը եղած է Մաղաքիա Վրդ., ծնունդով Բարերդցի, ապրած ժԵ. դարու աւարտին:*

*Փր մատին հիացողով կը գրէ Գրիգոր Վրդ. Դարանաղցի, սակաւ տողերու մէջ ամփոփելով անոր կենսագրութիւնը. «Ի մերձ ժամանակիս մեր, Մաղաքիա անուն ճգնաւոր Վարդապետ մի եւ ճարտար գրիչ ամենայն արուեստին, կատարեալ եւ առաջինի վարուը*

դարդարեալ... , կեցեալ քաղոմ ժամանակա խաղաղական կենօք եւ չռութիւմք ի ռոյն վանս, եւ բնաւ ուրեք ոչ կամեցաւ երթալ արտաքոյ վանացն, վասն երազադիր եւ փոյթ արուեստին լինելոյ վասն: Եւ դրովք լցեալ է զամենայն երկիրն իմաստեաց, հասարակաց դրովք՝ Սաղմոսարանաւ... : Զայս ամենայն գիրչերայիւն տընութեամբ եւ անհանդիստ արթնութեամբն գրէր, բնաւ յանկողնի ոչ ննջէր, այլ սակաւ մի ոյժ առնելոյ աղապար ղնէր գրչուլսն ի վերայ շէքիւրնին, եւ ննջեալ նստէր մէկ ժամ կամ երկու, մե դարձեսոյ փութով դարթնոյր եւ միւսանդամ աշխատէր իր գրելն»<sup>1</sup> :

Գրիգոր Վրդ. Դարանդցիի վկայութիւնը, թէ Մաղաքիա Վրդ. քաջ գրիչ էր, կ'արդարանայ մեղի հասած քանի մը ձեռագիրներով, ենթադրելով որ ուրիշ մաս մըն ալ կորսուած ըլլան.

1. Ժողովածու մեկնութեանց, գրուած 1494ին<sup>2</sup>.
2. Ժողովածու գրոց Գրիգորի Նխապետոյ, գրուած 1494ին<sup>3</sup>.
3. Ճառք Գրիգորի Նաղիանդացոյ, գրուած 1495ին<sup>4</sup>.
4. Մեկնութիւն գրեանց Դիոնիսիոսի Արեւսպաղացոյ, գրուած 1497ին<sup>5</sup>.
5. Աւետարան, գրուած 1497ին<sup>6</sup>.
6. Շարահնոց, գրուած 1508ին<sup>7</sup>:

Առաջին հինգ ձեռագիրները օրինակուած են «ի դաւառս յԵկեղեցեաց, ի սուրբ յանսպաստս Կապոսի, ի դուռն Սուրբ Յակոբի», մինչ վերջին Շարահնոցը օրինակուած է «Բարեբթ, ի վանքս Վահանչիւնու, ի դուռն Սուրբ Ստեփաննոսի նախավկարչին»:

Համադրելով թուարկուած ձեռագիրներու Յիշատակարանները, կ'իմանանք որ Մաղաքիա Վրդ. աշակերտած է Յովհաննէս Վրդ. Համչէնցիի, որու մատին գովասանքով կ'արտայայտուի միջոտ, կոչելով զինքը «քաջ տիեզերալոյս Վարդապետ» եւ «յոժտ գլխուն փառ»

1. Գրիգոր ԿԱՐԱՊԵՏԻ, Ժամանակագրութիւն (Հրտ. Մեսրոպ Վրդ. Նշանեան), Երուսաղէմ, 1915, էջ 407:
2. ԽԱՉԻԿԵԱՆ Լ. Ս., ԺԵ. դարի Հայերէմ Զեռագրերի Յիշատակարաններ, մասն Գ., Երևան, 1987, էջ 203-5:
3. ԱՅԳ, էջ 205-207:
4. ԱՅԳ, էջ 220-221:
5. ԱՅԳ, էջ 248-249:
6. ՊՈՂԱՐ ԵՊՍ. ՆՈՐԱՅՐ, Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Հոմ. բ., էջ 132-134:
7. ԱՅԳ, Հոմ. Ե., էջ 551-552:

ղերայ»<sup>8</sup>: 1497ին օրինակած Աւետարանին Յիշատակարանին մէջ, Մաղաքիա Վրդ. կը գրէ թէ՛ օրինակութիւնը կատարած է Քի սուրբ անապատս Կարաոտի... ի դասակարգութեան վանացս մեծ եւ քաջ բաբունարեւոյն մերոյ Յովանիակ, որ յայսմ ամի առ Քրիստոս փոխեցաւ եւ մեղ որբ եթող»<sup>9</sup>:

Մաղաքիա Վրդ. յիշատակարաններուն մէջ աղօթք կը լինէր թէ՛ իրեն եւ թէ՛ փր ծնողքին համար, յիշատակելով անոնցմէ իւրաքանչիւրին անունը: Իր հօր անունն է ոսկեգործ Սմիթ-Գրիգոր, որդի Սմիթ-Մելիքին:

Չունի սրվաաւանջ ինքն իր անձին մասին. մանաւանջ թէ՛ պարտաւանջով է որ կը յիշէ անունը: Անգամ մը միայն կը համարձակի գրել ինքն իրեն համար թէ՛ ունի գրչութեան արուեստը. «Մաղաքիա մեկանաղծ շարի»<sup>10</sup>: 1497ին, Մաղաքիա Վրդ. օրինակած է Աւետարան մը՝ Մկրտիչ Վրդ. ի համար: 1506ին, նոյն Մկրտիչ Վրդ. դուրսանքով կ'արտայայտուի գրիչին մասին՝ գրելով. «Ես Մկրտիչ... ցանկացող էի ճշմարտապիւր սուրբ Աւետարանի. եւ իմ յուր(դ)ի անկեալ գնայի փոքր փոքր Երոսաղէմ. եւ փ Կարոսի վանքն հանդիպեցայ ի գնայն իմոմ, եւ խնդրեցի իմ հոգեւոր եղբաւրէն Մաղաքիա Վրդ. էն, եւ նայ զիմ խնդրուածս կատարեաց, որ զսուրբ Աւետարանս մեծաւ փութով գրեաց, ի ճշմարտագիր ի սուրբ Աւետարանէ ամենայն արուեստիւ»<sup>11</sup>:

1602ին, Յովհաննէս Վրդ. Այնթապցի, աշակերտ Սոյոյ Կաթողիկոս Աղաբխար Ջուղայեցիի, ընդօրինակած է Մաղաքիա Վրդ. Բարեբաղի Մեկնութիւն ժԲ. Մարգարէից գրչագիրը, յիշելով Մաղաքիան իբր «Սուրբ Վարդապետ», ձայնակցելով Գրիգոր Դարանաղցիի, որ բնութագրած է Մաղաքիա Վրդ. իբր սուրբ ճգնաւոր մը, եւ որ «հող գերեզմանի նորա առնէ թժշկութիւն ամենայն ախտաբեւտաց»<sup>12</sup>: Մա պապոյց մըն է որ անոր առաջինութեան համբաւը տարածուած էր Եփեղեաց գաւառէն դուրս ալ, մինչեւ Կիրիլիա:

Մաղթելի է որ ուսումնասէրներ յաջորդաբար Կրեւան հանն այս ճգնատուն վանախառնին կեանքն ու կատարած գործը, անդրագոյն լոյս ափռելու համար նոյն դարուն պատմութեան վրայ:

8. ԽԱՅԻԿԵԱՆ Լ. Ս., Աճ, էջ 204:

9. ՊՈՂԱՐԵԱՆ ԵՊՍ. Ն., Աճ, Հտ. Գ., էջ 139-140:

10. ԽԱՅԻԿԵԱՆ Լ. Ս., Աճ, էջ 207:

11. ՊՈՂԱՐԵԱՆ, Աճ, Հտ. Բ., էջ Ա34:

12. ՊՈՂԱՐԵԱՆ, Աճ, Հտ. Բ., էջ 378: ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Աճ, էջ 408:

## 2.— ՂՈՒԿԱՍ ՎՐԴ. ԿԵՂԵՑԻ († 1601)

Առաքել Դավրիթեցին՝ Ղուկաս Կեղեցին կը կոչէ «Գլուխ ամենայն վարդապետաց ժամանակին»<sup>13</sup>, իսկ Գրիգոր Դարանաղցի՝ «չնորհարի քանաստեղծ եւ տաղատաց»<sup>14</sup>:

Վարդան Վրդ. Բաղիչեցի իր ժամանակագրութիւն գրուածքին մէջ՝ հետեւեալ անցքը ունի իր մատին. «Թուին ՌՁ (1557) Կեղեցի Ղուկաս Վարդապետն զտոճաբն լի յոտն հանեց»<sup>15</sup>: Նոյնը կը վկայէ Դարանաղցի՝ երբ կը գրէ. «զտոճաբն հոռոմոց տոնանաւոր շարադրողն»<sup>16</sup>:

Փորձած է համարօտել Շարահնոցը, որովհետեւ մանուկներ դըպրոցին մէջ չէին յաջողիլը երկար շարահանները աորովիլ: Յայտնութեան ու վերափոխման տօներու ութօրէքները վերածած է եռօրեայի: Նոյնպէս փոփոխութիւններ կատարած է՝ Աղուհաւցից, Յարութեան, Հոգեզարտեան եւ ինչի շարահաններուն վրայ:

Գրիգոր Դարանաղցի կ'ըսէ թէ Ղուկաս Վրդ. յորինած է շարահաններ «քաղցքածայն եղանակաւ, . . . եւ գրեաց ոսկի տիներով լի վերայ գեղեցիկ մազադաթի, զի թերեւ ընդունելի լիցի վասն նիւթոյ պատուականութեանն եւ դարդուցն: Նա՛ ոչ ընկալան սուպո եւ բիրտ եւ ցրտատիրտ աղբար եկեղեցականաց, եւ ոչ ցոյց ետուն զօրինակն, ալ ծածկեցին, ի խաւարի թաքուցին»<sup>17</sup>:

Ղուկաս Վրդ. Կեղեցի հեղինակ է եկեղեցական բարեկարգութեան. կանխած է Մոսկէտ Տաթեւացին, Մեծ Անապատի օրինակը<sup>18</sup>: Բնակած է Ամիդի մէջ Աթախու ժ.Բ. Առաքելոց վանքը, վարժապետ ունենալով վանքին Առաջնորդ՝ Յովհաննէս Վրդ. Երևակի, որու յաջորդած է:

Իբր աչակերտ ունեցած է Սրապիտն Վրդ. Ուսարեցի, որ իրեն յաջորդած է թէ՛ իբր Առաջնորդ եւ թէ՛ իբր ուսուցիչ<sup>19</sup>: Նմանապէս իրեն աչակերտած է Մինաս Վրդ. Կարնեցի, որու համար 1615 թուի Յիշատակարանի մէջ կը կարդանք. «Մինաս Վրդ. ն թէնողուպօրէն. . . եկեալ աչակերտեցաւ մեծ բարունուոյն Ղուկաս Վրդ. ին Կեղեցուոյն, եւ առ ոտս կալով նորա՝ կրթէր զանձն յերկա ճշտանց, աշխատելով յընթերցումն Աստուածաշունչ տառից, Հի՛ն եւ Նոր Կտակարանաց,

13. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԹԵՑԻ, Պատմութիւն, Վաղարշապատ, 1884, էջ 4:

14. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամդ, էջ 350:

15. ՅԱԿՈԲԵԱՆ Վ. Ա., Մամբ ժամանակագրութիւններ, Երեւան, 1951, էջ 393:

16. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամդ, էջ 350:

17. Ամդ:

18. Ամդ, էջ 351: ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Մոսկու Գ. Տաթեւացի, Վեհնա, 1936, էջ 171-172: ԱՊՅԱՅԻՆՆԱՆ Ա., Գրիգոր Կեսարացի, Սիւն, 1936, էջ 85:

19. ՊՈՂԱՐԵԱՆ, Ամդ, Հտ. Բ., էջ 553:

միջոտ դեղերմամբ պարարեալ ի նուրբ շաւիղա աստուածային բանից, դամա երկոտասան: Եւ նորին (իւնա՛ Ղուկաս Վրդ. փն) հրամանաւ ընկարաւ ձեռնադրուցիւն եպիսկոպոսոսովթեան, եւ զկնի ի սոյն ամի՛ առնու հրաման եւ զաւազան վեհ լի՛ յճխանութեան վարդապետական շնորհի՛ ի վարդապետէն իւրմէ Ղուկասու»<sup>20</sup>:

Ղուկաս Վրդ. Կեղեցի մեռած է Երզնկա, 1601 թուի Յունիս ամսուն:

### 3.— ՊԵՏՐՈՍ ՎՐԴ. ԿԱՐԿԱՌԵՑԻ († 1608)

Գրիգոր Դարանաղցի գովեստով կ'արտայայտուի Պետրոս Վրդ. Կարկառեցիի մատին՝ երբ կը գրէ. «Այս Պետրոս կարի յոյժ առաջինի էր, եւ կարի հմուտ գոլով Հին եւ Նոր Կտակարանաց, նրբից եւ արտաքնոց, եւ ժիր էր ի աշակերտաց վարժումն եւ ի դաս ասելն, եւ շատ ժամանակ նստեալ կայր ի վասն Կարկառու, եւ ոչ երանէր»<sup>21</sup>:

Ամիգի ազգայինները քոնի կը տանէին զինքը իրենց քաղաքը, որպէսզի դասախօսէր: Ժամանակակիցներու վկայութեան համաձայն՝ համբաւը շատ հռչակուած էր:

Պետրոս Վրդ. Կարկառեցի ալ եղած է Յանձնախումբի անդամ, ու Սրապիոն Վրդ. Ուրհայեցիի հետ կազմակերպած է հանգանակութիւն, վճարելու համար Երուսաղէմի պարտքերը: Դարանաղցի կը դրէ թէ այս երկու վարդապետները՝ նոյն շրջանին մէկական ջահեր էին Միջագետքի Հայոց համար: Պետրոս Վրդ. յանձն առած է հանդանակել Կարինի փաշայութեան մէջ, ու դացած է մինչեւ Հին Ջուղա»<sup>22</sup>:

Միսի Աղարիա Կաթողիկոսի մահէն յետոյ († 1601), Պետրոս Վրդ. Հալէպցիներու կողմէ ընտրուած է Կաթողիկոս, որ տեւած է երկու տարի, իսկ ոմանց համաձայն՝ երկուքէ աւելի տարիներ: Պետրոս նախընտրած է նստիլ Հալէպ. արդի պատմադիրներէ ոմանք՝ զինքը կը նկատեն հակաթոռ Յովհաննէս Անթրապիլի, որ կը նստէր Միս. սակայն Միսոն Բ. Սեբաստացի, որ Միսի Կաթողիկոս էր 1633-1648 տարիներուն, առ Փիլիպպոս Կթրս. գրած ծանօթ նամակով՝ Պետրոս Կարկառեցիին վը ճանչնայ իբր Կաթողիկոս՝ իր նախորդներու թիւի մէջ, գրելով թէ Աղարիա Կթրս. եւ Պետրոս Կթրս. «վասն Երուսաղեմայ պարտուցն՝ զնացին մինչեւ ի Հին Ջուղայ. որքան եպիսկոպոս օրհնեցին՝ յանուանէ ոչ գիտեմ»<sup>23</sup>:

20. Յովհաննէս Սեւն Ա., Հայերէն ձեռագրերի ժե. զարի Յիշատակարաններ (1601-1620 թթ.), Հտ. Ա., Երեւան, 1974, էջ 558-559:

21. ԱՆՊՕՅԱՅՆԱՆ Ա., Միոմ, 1936, էջ 85:

22. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Անդ, էջ 318-321:

23. Արարատ, 1904, էջ 714, տող 349-350:

Բաղմաթիւ եղած են Պետրոս Վրդ. ի աշակերտները, որոնց մէջ են Կարապետ Վրդ. Թուլիուրանցի, Կարապետ Վրդ. Գօթ Երդեկացի, Սաչատուր Վրդ. Կարկառեցի, որու մասին 1603ի Յիշատակարան մը կը գրէ՝ Թէ Շարակնոցը օրինակուած է «ի վախելուան երաժշտին, քաղցրանուաղ պաշտեցողին, Կարկառեց Տէր Սաչատրին, հեղահոբի կրանաւորին, որ է անեալ յոտս մեծին, աստուածաբան Վարդապետին, Կաթողիկոս Տէր Պետրոսին, որ աշխարհաւ Կարկառեցին»<sup>24</sup> :

Պետրոս Վրդ. ի աշակերտած է նաեւ Գրիգոր Դանձակեցի, կոչուած Ղասիանցի, որ իր Վարդապետին տրիպուսին վրայ՝ յանձն կ'առնէ պատասխանատուութիւնը Երուսաղէմի պարտքերուն : Թէ՛ 1613ի եւ Թէ՛ 1638ի Յիշատակարանները, Պետրոս Վրդ. կը ճանչնան իբր Կաթողիկոս Սիւրճի<sup>25</sup> :

#### 4.— ՅԱԿՈՒ ՎՐԴ. ԶԵՅԹՈՒՆՑԻ (ՈՒՎՆԵՑԻ, † 1608?)

Յակոբ Վրդ. Զէյթունցի, կոչուած նաեւ Ուլնեցի, աշակերտած է Սիւրճ Աղարիւս Կթղա. Զուղայեցիի (1584—1601), որմէ ստացած է եպիսկոպոսական ձեռնադրութիւնն ալ : Գործած է Կտրինի, Բարերդի, Ռոտոսգոյի ու Պոսոյ շրջանակները<sup>26</sup> :

Գրիգոր Դարանաղցի կը յիշատակէ Թէ Ժէ. դարու սկիզբը Պոսոյ մէջ հանդիպած է Յակոբ Վրդ. ի, «հռչակեալն ընդ ամենայն աշխարհն Հայոց»<sup>27</sup>, ու մեծ սիրով բարեկամացած են իրարու : 1603ին Պոսոյ օրինակուած Շարակնոցի մը Յիշատակարանը կը գրէ. «Յայտմամբ էին երեք Վարդապետք ի Ստամպոլ քաղաք՝ Յակոբ քաջ բարունապետն Զէյթունցի, եւ դասս վու հրամէր զԱւետարանն Մատթէոսեան»<sup>28</sup>, զմէկ ուղեւորլ Թէ կը դասուանդէր Մատթէոսի Աւետարանին մեկնութիւնը :

Դարանաղցի մեծ դրոսատիքով կ'արտայայտուի անոր մասին՝ գրելով. «Բաղում բարութիւնն արար եւ վնամատար էր որբոց եւ ալքեաց, եւ յոյժ ողորմած էր եւ աղքատասէր, որ երկու ամ յԱրդրում եկաց ևւ բազում ծախուք հոգեւորն շինեաց եւ աղքատանոց, եւ կերակուր պատրաստեաց հանապաղ, որ կայ մինչեւ ցարթօր»<sup>29</sup> : Ով որ տեղեակ է ԺՁ-ԺԷ դարերու Արեւելեան Անատոլուի հայաբնակ

24. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Ամր, Հտ. Ա., էջ 121 :

25. Ամր, Հտ. Ա., էջ 497 : Հտ. Բ., էջ 747 :

26. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամր, էջ 319 : ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Համդու Ամսօրեայ, 1951, էջ 208 :

27. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամր, էջ 69-70 :

28. ՅԱԿՈՒԵԱՆ Ա., Հայքիմն Գեոգրիքի..., Հտ. Ա., էջ 126 :

29. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամր, էջ 319 :

դաւաններու մէջ տիրող երոպակուժեան ու ասերին, Ջալալիներու արշաւանքներու սրատճառով, կը հասկնայ այս Վարդապետին բարե-տիրական ձեռնարկին արժէքը:

Յակոբ Վրդ. Ձէյթունցի Կարինէն անցած է Բաբերդ, երբ տա-կաւին իր աշակերտը, Սրտպիտն Վրդ. Բաբերդցիին, վարդապետական դաւազան չէր ստացած, այլ կը շարունակէր աշակերտել իրեն<sup>30</sup>:

Ռոտոսդոսի մէջ Յակոբ Վրդ. եղբայրական համերաշխութեամբ դործակցած է պանդուխտ Գրիգոր Վրդ. Դարանաղցիին: Սիմէոն Լե-հացի կը գրէ Յակոբ Վրդ. ի մասին. «Մեծ ջանիւ եւ տրօք բազմօք շինեալ էր» Ռոտոսդոսի, այն է թէքիրտաղի Ս. Հրեշտակապետ ե-կեղեցին, որու շինութիւնը աւարտած է 1607ին, Աւ ուր թաղուած է Յակոբ Վրդ. Ձէյթունցիին<sup>31</sup>: Արշակ Աւսոյանճեանի համաձայն Գրիգոր Վրդ. Կեսաբացի, Պատրիարք Պոսոս, յետոյ վեցուած էր Յակոբ Վրդ. ի դէմ, որովհետեւ անիկա կը դործակցէր Դարանաղցիին<sup>32</sup>:

Ինչպէս յիշեցինք, Յակոբ Վրդ. Ձէյթունցի՝ Եպիսկոպոս ձեռ-նադրուած է Աղարիկ Կաթողիկոսէն, որմէ ձեռնադրեալներու ցան-կին մէջ, յետ Մինաս Վրդ. Արզրումցիին՝ կու դայ անմիջանկէս յետոյ «Ձէյթունցի Յակոբն»<sup>33</sup>:

Այնպէս կը թուի որ ԺԵ. դարու սկիզբները Յակոբ Վրդ. եղած է նաեւ Առաջնորդ Եւզոնկիայի, որովհետեւ Ստեփանոս երէց թոխա-թեցի, Վր արտամորմոք Ողբ ի վերայ թոխաթի գրուածքին մէջ, ուր կը նկարագրէ 1604ին քաղաքին կրած աղէտները, ունի հետեւեալ տողերը.

«Ի Ժամանակս էր խիստ քարի,  
Յակոբ անուն Վարդապետի,  
Որ քաղաքաւ էր Ձէյթունցի,  
Եւ Առաջնորդ թոխաթ քաղաքի»<sup>34</sup>:

1598ին, երբ Պոսոս Ետի-Գուլէ բանտը կը նետուի վրացիներու Սիմէոն թաղաւորը, Գրիգոր Դարանաղցի կ'ըսէ թէ «Մեծ Վարդա-պետն Յակոբ քի տես զնալով նմա» կը մխիթարէր<sup>35</sup>:

Երուսաղէմ, Ս. Յակոբի Մատենադարանի թիւ 2293 ձեռագիրը, Մաշտոց ձեռնագրութեամբ, գրուած է 1590ին, Կաֆայի Ս. Անտոն վանքը, Յակոբ Վրդ. Ձէյթունցիի պատուէրով, որ յիշատակ թողած

30. Ամոյ:

31. Սիմէոն Լեւզւմի, Ուղեգրութիւն, Հրտ. Արիւնճեան Հ. Ն., Վիեննա, 1936, էջ 40:

32. Սիմոն, 1936, էջ 282:

33. ՊՈՎԱՐԵԱՆ, Ամոյ, Հտ. Ա., էջ 555:

34. ՅԱՎՈՐԵԱՆ Ա., Ամոյ, Հտ. Ա., էջ 248-249: ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Հայապատում, Վեներիկ, 1901, Հտ. Գ., էջ 313:

35. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Ամոյ, էջ 31:

է Մարգրուան քաղաքին<sup>36</sup>։ Անկարելի չէ որ նոյն Յակոբ Եսա. Չէյ-  
թունցիի վերադարձը։

Յակոբ Վրդ. Չէյթունցի վախճանած է հաւանօրէն 1608ին։

5.— ՄԱՐՏԻՐՈՍ ՎՐԴ. ՎԱՐԱԳԵՑԻ

Մարտիրոս Վրդ. Վարազեցի, որ Գրիգոր Դարանաղցիէ կոչուած է նաեւ Արախու, աշակերտած է Կարապետ Վրդ. Վանեցի՝ Ձազ մահանուանեալին († 1604). եղած է անոր անդրանիկ հոգեզաւակը, ու դիտցած է մեծապէս օպտուկի իր Վարդապետին առաքինի կեանքէն։

Դարանաղցի՝ Մարտիրոս Վրդ. ի անձը սրբապէս կը բնութագրէ. «արա բազում ուղղովիւնս եւ շատ բարովիւնս, զի հեղ էր եւ խոնարհ սրտիւք, եւ սիրող էր ամենայն առաքինասէր վարուց, եւ օպասաւոր էր սրբոց, եւ ի պէտս նոցա հաղորդելոյ, եւ խնամատար էր որբոց եւ շինող էր ամենայն եկեղեցեաց, մանաւանդ վանաց եւ անպատականաց»<sup>37</sup>։

Եղած է Առաջնորդ Վարազայ վանքին, յաջորդելով Ջաքարիս Վրդ. Վանեցիի, որ վանահայր եղած է 1606ին։ Չունինք ճշգրիտ թուականը թէ Մարտիրոս Վրդ. ե՞րբ ակցած է Վարազայ վանահայրու թիւիւրը։ 1611–1634 տարիներուն, Վան օրինակուած ձեռագրիւններու Յիշատակարանները, Վարազի վանահայր կը յիշատակեն Մարտիրոս Վարդապետը, ու մեղի անբացատրելի կը մնայ թէ ինչպէս 1622ին էր յիշուի «նորոգեցաւ... ի սուրբ Վարազ... ի Առաջնորդութեան Ուխտիս Կիրակոս Վարդապետի, ի ՌՉԱ (1622) թուականին մեր (ոյ)»<sup>38</sup>, իսկ 1624ին «... գլխթողակալ սուրբ Ուխտիս Վարազայ՝ Տէր Ջաքարիայ Հէրպետին»<sup>39</sup>։

Մարտիրոս Վրդ. ի օրով Վարազի վանքը նախանձելի վիճակի մէջ էր, կը գրէ Հ. Հ. Ոսկեան, հիմնուած 1627ին դրուած Յիշատակարանի մը վրայ<sup>40</sup>։

Ժէ. յարուն Մոսլէս Գ. Տաթեւացի Կաթողիկոսին օրինակով՝ ծայր տուած Հայ Եկեղեցւոյ կրօնական կեանքի վերելքին վաստակաւորներէն եղած է նաեւ Մարտիրոս Վրդ. Վարազեցի, որու մասին կը գրէ 1620ի Յիշատակարան մը. «... Տէր Մարտիրոս, քաղ եւ արի, ճշմարտեաց Եւ արքայանեալ Վարդապետն, զանհաս խորին փրկիսո-

36. ՊՈՂԱՐԵԱՆ, Անդ, Հտ. Է., էջ 393–394։  
37. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Անդ, էջ 375։  
38. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Անդ, Հտ. Ա., էջ 68։  
39. Անդ, էջ 838։  
40. ՈՍԿԵԱՆ Հ. Հ., Վասպուրականի վամբերը, Վիեննա, 1940, էջ 316–318։ Թորոս Արքայ, Պոլիս 1879, էջ 288–289։

փայն, որ բարձրամ երախտիք ունէր ի վերայ այլոց վանօրէից, երկու եւ երեք անապատ յիւր անձն էր առեր»<sup>41</sup> :

Դարանաղցի կ'ըսէ թէ Մարտիրոս Վրդ. ուխտած էր տարին անդամ մը երթալ «յերկրպագութիւն գերեզմանին և ալ սուրբ տնօրինական տեղեացն, մանաւանդ Հողալ եւ ինամարկել զաղօթաւոր աղքատան որ անը՝ յարանց և կանանց, որ տեղացն աղքատքն ազաւաստաւէր վարդապետ կոչէին, եւ կարօտելոց եւ որբոց հայր. եւ էր եղբայրասէր յոյժ, որ Երկու անգամ յերոտաղէմ պատահեցաք միմեանց, եւ յորդոր սիրով սիրեաց զմեզ անկեղծ մտօք, եւ մեք ալ ցուցաք զնշան սիրոյ մերոյ առ ինքն՝ տալով օժիտս ըստ կարեաց մերոց, եւ եղբայրական սիրով կապակցեցաք առ միմեանս»<sup>42</sup> :

Երոտաղէմի վրայ բարդուած ծանր պարտքերուն վճարումին համար, 1610-1613 տարիներուն, Մարտիրոս Վրդ. գործակցած է Բարսեղ Վրդ. Բաղիշեցիին, կաղմակերպելով հանդանակութիւն: Բարդէլի եւ Վանի մէջ<sup>43</sup> :

Գրիգոր Դարանաղցի, անդրադառնալով Մարտիրոս Վրդ. ի մասին՝ վը գրէ. «Լսեցաք որ ասացին թէ (զՄարտիրոս Վրդ. և) ի Վանայ Առաջնորդութենէն հանած է, ի քամոտութենէ աշխարհականաց յարախօսութենէ, եւ արտաքսելով Փիլիպպոսի (Ֆիթղափ) հրամանանով յիւրոց աշակերտացն դնելով»: Դարանաղցի կ'ընէ իր արդար դիտորդութիւնը. «էջր արժան գայնախի հինաւուրց աւաք վարդապետն արտաքսել յիւր սեփական Աթոռոցն»<sup>44</sup> :

Այս փոփոխութիւնը տեղի ունեցած է 1624էն յետոյ:

6.- ԲԱՐՍԵՂ ՎՐԴ. ԱՂԲԱԿԵՑԻ († 17 Յուլիանար 1615)

Բարսեղ Վրդ. Աղբակեցի ծնած է Մարաց Սղբակ դաւառը. կոչուած է նաեւ Բաղիշեցի վրամ Գաւառացի: Որդի է Տէր Ներսէս քահանայի, ու աշակերտած է Յովհաննէս Ոստանցիի (Բրդուլթենց), որ ապրած է ԺՁ. դարու երկրորդ կէտին ու վախճանած 1584-1589 տարիներուն միջև: Ուսանողութեան վայրը եղած է՝ Ոստան, վարդպետորդիկ վանքը: Իբր աշակերտակից ունեցած է՝ Սիմոն Վրդ. Ապարանեցի եւ Ներսէս Վրդ. Բաղիշեցի:

Վարդապետական դաւազան ատանալէ յետոյ, անցած է Բարդէլ, ուր հիմէն շինած է Ամբաստու խարխուլած վանքը, որ նուիրուած էր

41. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., ԱՅԳ, էջ 41:

42. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, ԱՅԳ, էջ 375-376:

43. ԱՅԳ, էջ 325-326: ԱՂՊԵՍԱՅԱՆ Ա., Սիմոն, 1936, էջ 313-314:

44. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, ԱՅԳ, էջ 376:

Ս. Աստուածածնի եւ Ս. Յովհաննէս Մկրտիչի: Այս նորոգութեան ժամանակը 1599ին կը դնէ՝ Վարդան Բաղիչեցի<sup>45</sup>:

Բարսեղ Վրդ. «աշխարհայոյս եւ տիեղերալոյս, քաջ եւ արի, անյաղթ փրկիստոյս» կոչուած է վր իսկ կենդանութեան<sup>46</sup>:

1598ին իրմէ վարդապետական ստապած են՝ Յովհաննէս Վրդ. Բաղիչեցի եւ Հայրապետ Վրդ. Ասկնջացի<sup>47</sup>:

1608ին սերուած Յիշատակարանի մը մէջ Բարսեղ Վրդ. կը յիշուի իբր Առաջնորդ Ամիրդէի, «որ իբրեւ զՎահ արփիապետ(ը) փարէ ի մէջ Եկեղեցւոյ նոր Սիոնի»<sup>48</sup>:

1609ին դացած է ուխտի Երուսաղէմ, ուր Յոր Սարկաւազի օրինակել տուած է Վարդ Հարանց մը, որ յաջորդաբար նուիրած է Ամիրտօլու վանքին: Զեռաւրին Յիշատակարանը, սերուած յաջորդ տարին, 1610ին, հետեւեալ կերպով կ'արտայայտուի ատարողին մասին. «Փառք... զՏէր Բարսեղ Վարդապետն՝ զՍրբախնային, զարքանուհւ աղանձին, զընթացողն ի հետս Քրիստոսի, եւ զբարձողն ի յուս զխաչն կրօնաւորական ի մանկութեան հասակէն, զբացայտ(յ)տողն խրթնածածուկ խորոց սուրբ զբոց, աստուած(ծ)աղբիտութեան առաւել քան զյոգունս...: Երկա ճշանց առաքինութեան եւ զանդադար ընթերցողն եւ զաննախանձ ուսուցանողն...: Յիշել... զհոգեւից հետտորն զԲարսեղ Վարդապետն, զչինող սուրբ Ուխտի զՍուրբ Յովհաննէս Եկեղեցիս, եւ զբարձան իրախտաւորն մեր, որ զվանքս բուր նորոգեաց, եւ ոսկեզօծ դրեանս բազումս ընծայեաց»<sup>49</sup>:

10 Յուլիս 1610ին, Երուսաղէմի պարտքերուն համար Ամիրդ գուժարուած ժողովին մասնակցած է, «հեղահողի» Մարտիրոս Վրդ. Վարդեցիի կողմին, ու հանդանակութեան համար ճամբորդած է՝ Զուղա, Հալէպ, Ուրհա, Երուսաղէմ, Գահիբէ<sup>50</sup>:

Առաքել Դավրիժեցի այսպէս կը ընտելանէ զինքը. «Ոմն Վարդապետ Բարսեղ անուն, էր այր երեւելի եւ մեծանուն, եւ յոլով աշակերտաց տէր», եւ թէ այս Բարսեղ Վրդ. կը պատկանէր Գրիգոր Տաթեւացիէն սերով Վարդապետներու շարքին. կը ստովէ զինքը ըսելով՝ թէ ինքնաշխատութեամբ յաջողած էր իմանալ Սահմանաց Գիրքը, եւ թէ հիմնած էր այդ յետամնաց դարուն՝ Հայոց մէջ Գե-

45. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Ամդ, Հտ. Ա., էջ 385-386: ԱՊՕՅԱՅԵԱՆ Ա., Սիմ, 1936, էջ 84-85:  
46. Ամդ, էջ 117:  
47. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Հանդէս Ամսօրեայ, 1951, էջ 210-211: ՊՈՂԱՐԵԱՆ Ն., Ամդ. Հտ. Դ., էջ 559:  
48. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Ամդ, էջ 298:  
49. Ամդ, էջ 386:  
50. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Ամդ, էջ 324-328: ԱՊՕՅԱՅԵԱՆ Ա., Սիմ, էջ 313-314, 349-350, 390-393:

բահանութեան եւ Արտաքին գլխավորեանց ուսումը, Սեռ, Տեսակ, Տարբերութիւն, Յատուկ, Պատահումն, Ստորասութիւն, Բացասութիւն եւն. . . , զոր առանց վարժապետի, կըսէ, չէ կարելի գիտնալ<sup>51</sup> :

Բարսեղ Վրդ. չունի երկատիրութիւններ: Գրած է միայն Յիշատակարաններ, որոնք կը նկարագրեն 1604 եւ 1607 տարիներու թուրք պարսկական պատերազմներու զէպքերը<sup>52</sup> :

Բարսեղ Վրդ. Արքակեցի վարժանած է 17 Յունուար 1615ին, Ամբոջու վանքը, սև հոն ալ վթաղուած է<sup>53</sup> :

7.— ՅԱԿՈՒՅ ՎՐԴ. ՃԳՆԻԿ (ԹԸԹԻԿ, † 1615)

Յակոբ Վրդ. Ճգնիկ՝ Կամախեցի է, Արեւմտեան Հայքէն: Աշակերտ ետրած է Յովհաննէս Վրդ. Այնթապցիին, երբ սա Սեբաստիա էր, եւ անկէ ալ ստացած է վարդապետական գաւազանը:

Յակոբ Վրդ. Ճգնիկ, տիրահար կրօնաւորական կեանքի, երկարատեն Անապատ առանձնացած է, ապա միաբանակեաց կեանքի նըւիրուած՝ Եկեղեցաց Աւագ վանքը:

Գրիգոր Դարանապցի զինքը կը ներկայացնէ իբր խոտակրօն կրօնաւոր եւ աղքատասէր: Վէրջին տարիները Կ. Պոլիս անցուցած է եւ հոն ալ վարժանած, Ս. Գէորգ եկեղեցիին մօտ, Սուրբամաստըր, 1615ին<sup>54</sup> :

8.— ՅԱԿՈՒՅ ԵՊՍ. ՔԵՕԹԱՀԻԱՑԻ (ԿՈՒՏԻՆԱՑԻ)

Արեւմտեան Հայքէն, Քէօթահացի. արհեստով եղած է ոսկեղործ: Քսան տարեկանին մտած է Մշոյ Գլակայ վանքը, որու վանահայրն էր Կարապետ Կռունկ Եպիսկոպոս: Տասը տարի անցուցած է վանք, Տէր թոճա երաժիշտի ժամանակ. հինգ տարին՝ իբր լուսարար:

Գրիգոր Կեսարացի զինք կարգած է վանահար, կամ իբր իր փոխանորդը, Ս. Կարապետ վանքին, կը դրէ Տրդատ Եսաբ. Պարեան: Վանքին գանձատան մէջ պահուած է կիտախաջ գաւազան մը՝ սա վերտառութեամբ. Կազմեցաւ գաւազանս Յակոբ Վրդ. ի ՈՒՅԻ (1603) քուին<sup>55</sup> :

51. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ, Անդ, էջ 300-303:  
52. ԱԿԻՆԵԱՆ Լ. Ն., Համդէս Ամսօրեայ, 1951, էջ 216-219, 313-315:  
53. ԳՐ. ԴԱՐԱՆԱՎՑԻ, Անդ, էջ 390-393: ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Անդ, էջ 547: Երբմին արձանագրութիւնը տե՛ս Հանդէս Ամսօրեայ, 1951, էջ 210-211:  
54. ԳՐ. ԴԱՐԱՆԱՎՑԻ, Անդ, էջ 336:  
55. ՊԱԼԵԱՆ ԵՊՍ. ՏՐԴԱՏ, Հայ վանորայք ի Թուրքիա, Իզմիթ, 1914, Հտ. Ա., էջ 38: ԱԼՊՕՅԱՃԵԱՆ Ա., Սիմ, 1937, էջ 384-386:

Յակոբ Վրդ. անցած է Էջմիածին, անկէ ալ Երեզակի Ս. Կարապետ վանքը:

1604 թուին Եպիսկոպոս ձեռնադրուած է Մելքիսէթ Կաթողիկոսէ: Տասնըեօթը տարի արեւելքի վանքերուն մէջ կենցաղավարելէ յետոյ՝ դարձած է ծննդավայրը:

Դարանաղցին կը պատմէ թէ 1607-1608 տարիներուն, Պոլսոյ Գրիգոր Կեսարացի Պատրիարքը, փոխանակ անձամբ ներկայանալու Սուրբաններու արքունի դիւանը՝ Յակոբ Վրդ.ին կ'առաջարկէ երթալ իր տեղը<sup>56</sup>:

Յակոբ Եպս. իր Կենսադրութիւնը դրած է զանազան Յիշատակարաններու մէջ, որոնցմէ քաղած ենք վերի տողերը<sup>57</sup>:

### 9.— ՍԱՐԳԻՍ ԵՊՍ. ԱՆՔԵՐԴՅԻ († 1620)

ԵՒ

### ԿԻՐԱԿՈՍ ՔԷՅ. ՏՐԱՊԵՉՈՆՅԻ († 1621)

Այրաբառ գաւառին Անքերդ (Արագածոտն) գաւառին, Կարբի դիւղաքաղաքին մօտով, Յարեմի գիւղէն էր Սարգիս Եպս. Անքերդցի, կոչուած նաեւ Յարեմացի:

Եղած է միաբան Սաղմոսավանքի, ու տարիներ յետոյ եղած է անոր Առաջնորդը: Պատմական մենաստան մը, որու ծագումը աւանդութեան համաձայն կը հասնի Ս. Գրիգոր Լուսաւորիչի:

Առաքել Դավրիթեցի կը պատմէ թէ որսորդ մը, Արագած բերան ծերպերուն մէջ՝ կը հանդիարի մահացած ճգնաւորի մը մարմին, ու խակոյն կ'իմացնէ Սաղմոսավանքի բնակիչներուն: Սարգիս Եպս. իսկոյն փնտռողքի կ'ելլէ, ու զտնելով Յակոբ ճգնաւորի մարմինը՝ զգուշութեամբ կը թաղէ:

Առաքել կը հաստատէ թէ այն տեսները, «վասն վրդոյմանց ժամանակին», չէին մնացած նախկին կարգապահ Անսպատները: Սարգիս Եպս. խորապէս տպաւորուած ճգնաւորին օրինակէն, կ'որոշէ ընդ միշտ հրատարիլ աշխարհային դրաղմունքներէ եւ նուիրուել միակեցական կեանքի: Ու ճամբայ կ'ելլէ դէպի Երուսաղէմ՝ ուխտի:

Չիչտ նոյն տարիներուն, Կիրակոս Քահանայ Տրապիզոնցի, երիտասարդ տարիքէն այրի մնացած, միեւնոյն գաղափարները որոճալով, մանաւանդ ըլլալով Սարգիս Եպս.ի մասին, կը մեկնի Սաղմոսավանք, որպէսզի գործակցին միասին: Տեսնելով որ Սարգիս

56. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Անք, էջ 132:

57. ԱՂԱԽՆՈՒՆԻ ԵՊՍ., Բիւրակ, 1900, էջ 371-372: ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ Ա., Անդ, Հա. Ա., էջ 450-451, 635-636:

Եպս. արդէն խաղ մեկնած է Երուսաղէմ, կը դառնայ Տրապիզոն, կը ծախէ ստացուածքները, մաս մը կը բաժնէ արքայաներու, փոքր մաս մը իրեն իբր ճանապարհի թոշակ առած՝ կը մեկնի Երուսաղէմ<sup>58</sup>։

Գրիգոր Դարանաղցի, որ կանխապէս այցելած էր Եգիպտոսի հին վանքերը, 1606 թրուականին Երուսաղէմ ուխտի էր՝ փր Սիմէոն աշակերտին հետ։ Երբ Գրիգոր Դարանաղցի Երուսաղէմի հայ վանականներուն կը նկարագրէ Եգիպտոսի Անապատին մէջ տիրող կարգն ու սարքը, անոնք կը փանդավառուին, ու 15 արեղաներ կը համաձայնին փխտեղ այցելել նոյն Անապատները, գլխաւորութեամբ Դարանաղցիի։

Այդ օրերուն Երուսաղէմ վերն նաեւ Սարգիս Եպս. Անբերդցի ու Տէր Կիրակոս Տրապիզոնցի։ Սա վերջինս միջամտելով Դարանաղցիի եւ 15 արեղաներու խօսակցութեան՝ կ'ըսէ. «Նա ի մեր Հայոց երկիրն եւ յաղդին մերձ կու գնամ, յիշխանութեան թաղաւորին Պնրսից հայտարարին», ակնարկելով Շահ Աբաս Ա.ի։

Դարանաղցի, պատմողը այս մանրամասնութիւններուն, կը գրէ թէ երբ Սարգիս Եպս. եւ Կիրակոս այս կերպով արտայայտուեցան, «մեղ ալ կամ եղեւ գնալ ընդ նոսա անփոփոխ մտօք»<sup>59</sup>։

Այս ստրամադրութիւններով է որ Սարգիս Եպս. եւ Տէր Կիրակոս կը մեկնին Արեւելք։ Նախ կու գան Տաթեւի վանքը, անկէ կ'անցնին Ձորոյ վանք, ապա Թանահատի վանքը, հոսակ կը տեղաւորուին Սիւնեաց Մեծ Անապատը։ Կը շինեն եկեղեցի, միայնակեացի մթին ու նոսմ խուցեր։

Ձորէ բարեկարգիչներու շուրջ կը հաւաքուին բազմութիւն մը վարդապետներու, եպիսկոպոսաներու ու քահանաներու։ Մեծ Անապատը իր ծաղկեալ շրջանին կ'ունենայ մինչեւ 60 միաբան։ Չամչեան այս իրադարձութեան թուականը կը դնէ 1610ի՝ շուրջ<sup>60</sup>։

Առաքել Դավրիժեցի կը յիշատակէ Մեծ Անապատի միաբաններէն՝ Պօղոս Վրդ. Մովսէսին, որու մասին առանձին պիտի անդրադառնանք. Մովսէս Վրդ. Միւնեցին, Ներսէս Վրդ. Մովսէսին, որ աշակերտած էր Պօղոս Վրդ. Մովսէսին, Թումա Եպս. Տաթեւի, որ յետոյ ներած է Շամախու Եպիսկոպոս. Կարապետ Եպս. Էջմիածնեցի, որ Մեւանի Անապատը հիմնեց. Արիտակէս Վրդ. Շամբեցի, որ աւելի ուշ Առաջնորդ եղաւ նոյն Անապատին եւ հոն ալ վախճանեցաւ։ Արիտակէս Վրդ. Բարկաշատցի, որ հիմնեց Տանձապարախի Անապատը. Դաւիթ Եպս. Շամբօնեցի (Ղարամանենց վշխաններէն), որ ծաղկեցուց Շամբօնի Անապատը. Մովսէս Վրդ. Տաթեւացի, յետոյ

58. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ, ԱՅԳ, էջ 101-102։

59. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, ԱՅԳ, էջ 102-103։

60. ՉԱՄԶԵԱՆ Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Հտ. Գ., էջ 563։

Կաթողիկոս, որ կենդանացուց Ս. Անանիայի Անապատը, Երևան քաղաքի մերձակայ. Ներսէս Վրդ. Մոկացի, որ Մեծ Անապատէն մեկնելով՝ սնաց Վասպուրական, իր հայրենիքը, ու հիմնեց Լիմ կըլդղիին Անապատը, եւ հոն ալ կընքեց իր մահկանացուն 1627ին: Լիմի կրօնաւորները անքան բազմացան՝ որ անկէ Տիւղաւորուեցաւ Կտուցի Անապատը՝: Դավրիժեցիին կը գրէ թէ՛ ուրիշ մանր Անապատներ ալ ծաղկեցան, որոնք զանց կ'ընէ յիշատակելէ:

Այս վանքերուն հոգեւոր կեանքը՝ Առաքել պատմիչ կը նկարագրէ իր Պատմութեան ԻԱ. գլխուն մէջ՝ հետեւեալ կերպով.

Անոնք, կը գրէ, իրենք զիրենք աշխարհի համար խաչեալներ ըրած, անձնատուր էին աղօթքի, ոչ միայն «Եկեղեցւոյ, այլ եւ ի փոքի», Սուրբ Գիրքի ընթերցումով «դաղօթա՝ արարեալ կերակուր, եւ զարտասուն՝ ըմպելի»: Հոգին Սուրբ անոնց մաքուր մտքերուն առջեւ կը քանար արքայան ղիտուածիւնը. իրենք անով յուսաւորուած՝ «լուսաւորեցին զմերձակայս, եւ նոքօք զազգս Հայոց»:

Այս երկու ռահիբիաներուն, աբխնքն Մարգրիտ Եպս. Անքերդցիի եւ Տէր Կիրակոս Տրապիզոնցիին ձեռնարկած այս շարժումէն առաջ, իբրեւ խոսկանացած երկիր մըն փր հայ զանգուածը, անոնց աչքին յարդ չունէր գիրքը: Շնորհիւ այս զոյժ ջահերուն եւ անոնց հետեւորդներուն, Անապատներու, վանքերու եւ եկեղեցիներու կարգը նորոգուեցաւ:

Անոնք սահմանադրեցին.

ա. Անապատաւորներու միակեցութիւնը «ի խցի», մաքուր՝ աշխարհի ունայնութենէն, Ստաշնորդին հնազանդութեան տակ:

բ. Անտացուած կեանք, ունենալով ամէն ինչ հասարակաց, «եւ ինչ ո՛չ ունել ի խցի եւ կամ ուտել»:

գ. Պահեցողութիւն, քացի շաքաթ, կիրակի եւ տէրունի օրերէն:

դ. «Ի սպառ հրատարեալք ի սիւնոյ եւ ի մտոյ»:

ե. Ամէն առաւօտ եւ երեկոյ «խոստովանիլ անխափան զյանցուածքս եւ զմտածութիւն աւուրն»:

զ. Շաքաթ, կիրակի եւ տէրունական օրերը՝ զիչերապաշտօն անցընել մինչեւ առաւօտ, «եւ ի սոյն աւուրս՝ անխափան մատուցանել զպատարագ»:

է. Զանդակի ձայնին, ամէնքը, ըլլալ մեծերը թէ՛ փոքրերը, պէտք է միասին հաւաքուին՝ թէ՛ աղօթալայր եւ թէ՛ ճաշարան:

ը. Իւրաքանչիւրին առանձին սնել կերակուրը, նմանապէս միոգն ալ միաշափ:

Բ. Կրօնաւորական սքեմը, որ Դավրիժեցիի համաձայն բորժրովին անհետացած էր, վեղար եւ փիլոն միայն աղօթքի ժամուն գործածե-  
լով, ու անկէ դուրս իբր աշխարհականներ շրջելով, վերոյիջեալ բա-  
րեկարգիչները վերահաստատեցին միայնակեցին, արեղային եւ երէ-  
ցին յատուկ սքեմը:

Ժ. Վերահաստատեցին Հայոց Եկեղեցիին դարաւոր ականդու-  
թեամբ ճշգրտ ժամասացութեան կարգը, սէրճերային պաշտօնէն սկը-  
սեալ՝ ամբողջ օրուան տեւողութիւնը: Իսկ Ս. Պատարագի մատու-  
ցումը «դպրօք եւ սարկաւադօք», փերաքանչիւրը իրեն յատուկ սար-  
քով, «ամենեքին խոստովանեալ եւ ապա զլեւատաւորեալ, ահիւ եւ  
դողութեամբ կալ առաջի Պատարագին, եւ մտաւոր եւ սրտառուչ ա-  
ղօթել»:

ԺԱ. Ս. Պատարագի մատուցումէն անմիջապէս յետոյ՝ չէին Ներ-  
թար ճաշի, կը սէրէ Դավրիժեցի, ալ բուրեան իրենց խոյսերը կ'ա-  
ռանձնանային ժամ մը եւս, պահպանելու համար ամփոփութեան մէջ՝  
աղօթքին հողեւոր սպաւորութիւնը, սպասելով կոչնակի ձայնին:  
Ճաշարանը միատեղ հաւաքուած՝ «ուտէին լուրեան», եւ յօրն միան-  
գամ առնովին իբրակուր ի քոլոր տարին. եւ յուտեն զկերակուրն՝  
սահմանեցին սքեմըս ընթեւոնով, զի որպէս քիմք զհամս ճաշակեն,  
ս յոպէս եւ միտք՝ սքանս Աստուծոյ քննեացեն»:

Այս սահմանադրութիւնը մտաւ հայ վանքերէն ներս՝ Սարգիս  
Եպս. Անբերդցիին ու Տէր Կիրակոս քահանայի միջոցով:

Գրիգոր Դարանաղցի ալ, որ Սարգիսի անձնապէս արեւելքէ՝ երբ  
Սարգիս Եպս. Առաջնորդ էր, որ «յետոյ խոսակրօն ճշմարտ եղեւ  
եւ նախակիրքն անսպասուորաց, ընդ Կիրակոս ճշմարտին Պոն-  
տացուոյ», կը հատուտէ թէ «սոքա եղին նախակիրքն» վանական  
բարեկարգութեան:

Տէր Կիրակոսի մասին կը պատմուի, կը սէրէ Առաքել, թէ աշ-  
խարհական մը վանք եկած էր, փարիսքելով միանձնական կեանքի:  
Սոբորութեան համաձայն, միայն տարի մը յետոյ նման անձերու կը  
տրուէր հաղորդը. ու տարին չաւարտած կը մեռնի նոյն անձը՝ ա-  
ռանց չաղորդութեւ: Տէր Կիրակոս կ'արգիլէ թարել, լսելով թէ  
մարդը եկաւ վանք ու ի՞նչ օտուտ քարեց հողեպէս:

Յաջորդ օրը մարդը կը գտնեն արթուն, որ կը մասնակցի Պա-  
տարագին, կը հաղորդուի, ու յաջորդ օր նոյնը՝ կը գտնեն մեռած<sup>62</sup>:

Երբ Գրիգոր Դարանաղցի Սարգիսի անձնապէս արեւելքէ՝ Սարգիս Եպս. ի հետ,  
վանքին եկեղեցուր վաւրթը կը հանդիարին խաչատուր Կաֆայեցիի,

62. ԱՌԱՔԵԼ ՂԱՎԻԹԵՏԻ, Ամդ, էջ 193: ԶԱՄՁԵԱՆ, Ամդ, էջ 564:

որ կարուակութիւն կ'ընէ, աղուաչ ձեւանալով: Եպիսկոպոսը նկատել կու տայ Դարանաղբիւն՝ չարհամարհել անոր դձուձ եւ աղտոտ կերպարանքը, շեշտելով թէ անիկա առաքինութեան համար է որ կը ձեւանայ աղբայէս<sup>63</sup>:

Սիմէոն Լեհացիին տեսակէտն ալ տարբեր չէ՝ յիշեալ ամուլին մասին.

«Կիրակոս քահանայ մի Տրապիզոնցի եւ Սարգիս Եպս., արք մեծատունք եւ երեւելիք, հրաժարեալք յաշխարհէս, թողին դամեանայ ինչս եւ զտապուածս, եւ ինքեանք բարձին զխաչն Գրիստոսի, յանձն առեալ զաղբատութիւն եւ զմիակեցութիւն, զցայտք եւ զցերեկ ծառայելով Աստուծոյ, նմանելով առաջին հարց եւ ճգնաւորաց, որոց համբաւ վարուցն եւ ճգնութեան՝ ել ընդ ամենայն երկիր, մանաւանդ առ աղբս Հայոց»<sup>64</sup>:

Վերոյիշեալ վարդապետները ևրբ տակաւին Մեծ Անապատն էին, արտաքին հոգաբարձուն, կ'ընէ Առաքել, Սարգիս Եպոսն էր:

Ուսուցչական պաշտօնին նուիրուած էին Տէր Կիրակոս քահանան, Պօղոս Վրդ. (անշուշտ Մոկացին), Մովսէս Վրդ. (Տաթևացին), Ներսէս Վրդ. (Մոկացին) եւ Թումա Եպս.ը, որոնք երկար ատեն միասին գործակցած են:

Առաքել կը յիշատակէ նաեւ թէ Տէր Կիրակոս եւ Թումա Եպս. զնացեր են «յերկիրն Քչտաղս, մերձ ի դիւզն Հօշանց», Սիւնեաց Աղահէճք զաւառին մէջ, եւ հիմնած են Անապատ մըն ալ, ուր Կիրակոս «կրօնաւորական ժուժկալութեամբ» ճգնած է «իրբեւ զտատրակ ողջխոհ եւ հանապազօր խոկայր քի պատուիրանն Աստուծոյ», ուր ապրած է մինչեւ վր մահը, այն է՝ 1621 թուականը<sup>65</sup>:

Սարգիս Եպս. Անրերդցի մինչեւ կեանքին վերջը մնացած է Մեծ Անապատ եւ հոն ալ վախճանած է՝ 1620ին, եւ «պատուական նշխար մարմնոյ նորս» հոն թաղուած կայ, կը գրէ Առաքել:

Գրիգոր Վրդ. Կեսարացիին «Առ էջմիածնեցիս» գրած նամակին մէջ՝ կը ջանայ զբուժուցնել էջմիածնի միաբանները Մովսէս Կաթողիկոսէն, որու կ'ակնարկէ առանց տալու անունը, և Սաչատուր Վրդ. Կեսարացիէն, որու անունը կը յիշէ բացայայտ կերպով, ըսելով թէ՝ այս երկուքին ունեցած քրիստոսաբանական վարդապետութիւնը կը համաձայնի Գրիգորի մէջ սահմանուած դաւանանքին: Գրիգոր Կեսարացի տարակարծիք էր:

Գրեցէք, կը գրէ Գրիգոր Կեսարացի, որ այս նորաձեւ ուսուցումը «Կիրակոս անուն ումեմնէ արեղայէ» կու գայ, որ Տրապիզոն-

63. Գ.Բ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Անդ, գլ 501-503:

64. ՍԻՄԵՈՆ ԼԵՀԱՅԻ, ՈՒՆԵՊՈՒՐԵՒՄ, գլ 273-274:

65. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ, Անդ, գլ 198:

նէն էր . հայրը Յոյն , մայրը Հայ : Վերջինս այրականալով , Հայոց մօտ ուսման յանձնած է իր որդին Կիրակոսը , ուր սորված է նա «զգիրս Հայոց եւ Ֆղեւ արեղայ , եւ զնաց առ Պետրոս Կթղ . ն Սըսոյ եւ հըմտացեալ դրոց . բայց հանապազ զԲաղկեղունիս յարգէր եւ զովէր եւ զլրօնս Հայոց քամահէր . զոր ազդեցին Պետրոս Կթղ յին , եւ նա բաժնեքենէ . եւ նա զնաց յԵրուսաղէմ՝ եւ ի նոյն տեղին սեա զնոյն առնէր , զՅոյնս զովէր եւ զՀայս զսորովէր , զի զբազումս շիրթեաց , զի էր վերին երեւակալութեամբն հայ եւ կրօնաւոր եւ առաքինի , եւ ներքին մարդովն եւ խորհրդովն երկաքնակ եւ Քաղկեդոնիկ» :

Գրիգոր Կեսարացի շարունակելով կը գրէ թէ՛ Երուսաղէմի մէջ Գրիգոր Բուք մականուանեալ Վարդապետը (այն է Դարանաղցին) , զինքը նդովեց եւ ժամատեղիէն վճռեց : Կիրակոս Երուսաղէմէն մեկնեցաւ , սակայն չհրաժարեցաւ նոյն ազանդը տարածելէն , «զի նա հմուտ էր Քաղկեղունի կրօնից»<sup>66</sup> :

Ճշգրտւեալ ենք Կեսարացիի այս խօսքերը , որովհետեւ խառն է ճիշտը անճիշտին հետ սեւ հակասութիւններով լի :

Առաքելի Պատմութեան համաձայն , Կիրակոս Տրապիզոնցին երէց եղած է , եւ վանուիէն ալ ի մնացած , «իբրեւ զուտորակ ողջախոհ եւ հանապազ խոկար զԿատուիրանս Աստուծոյ» : Արինեան ալ կը հաստատէ թէ Կեսարացիի այս հաստատումները անվստահելի են : Նախ որովհետեւ Գրիգոր Վրդ . Դարանաղցի , որ կեղծ անունով կը ճանչորովհետեւ Գրիգոր Վրդ . Դարանաղցի է Տէր Կիրակոսի հանդէպ , այլեւայլ ցուի Բուք , միշտ հիացումով է Տէր Կիրակոսի հանդէպ , այլեւայլ առիթներով անոր զովքը կը հիւսէ իր Ժամանակագրութեան մէջ : Կը հաստատէ թէ Կիրակոս երկար ժամանակ Պետրոս Վրդ . Կարկապէտի աշակերտելով՝ դարձած է «կատարեալ փիլիսոփայ» . բայց երբ Պետրոս Վրդ . տղած է վարդապետական իշխանութիւն ալ տալ , Տէր Կիրակոս խոսք տուած է եւ խաջնարածի կերպարանքի տակ ծրարտուելով՝ անբարոյացած է , նախընտրելով նուիրուել կրօնաւորական ճշմութեան : Գրիգոր Բուք , այն է Դարանաղցի , հայ վանական բարեկարգութեան իբր փլիսաւոր մերանորոգիչնութիւն մէկը կը ներկայացնէ զինքը՝ գրելով . «Առքա եղեն նախակիրքն , Տէր Կիրակոս իւրտակրօն ճշմաւորն Տրապիզոնցի եւ Տէր Սարգիս Եպս . ն Սաղմոսսավանցի»<sup>67</sup> :

Այլուր ալ , նոյն Պատմիչը , յետ յիշատակելու Պարոն ճշմաւորը , կը մատնանչէ «Սարգիս Եպս . ն խտտակրօն , խարաղնազգեստ չորակերն , եւ Տէր Կիրակոսն Տրապիզոնցի , ամէնիմաստ ընթերցող ներկուն եւ եթնապատիկ առաւել խտտակրօն եւ չորակեր եւ անինքը

66. ԱԿԻՆԵԱՆ Հ . Ն . , Մովսէս Գ . Տաքեւացի , Վիեննա , 1936 , էջ 363-371 :  
 67. ԳՐ . ԴԱՐԱՆԱՂՅԻ , Աճ , էջ 392 :

եւ ամենայն առաքինութեամբ դարդարեալն՝ տեսականաւն եւ դործնականաւն»<sup>68</sup> :

Եթէ Տէր Կիրակոս համոզուած էր թէ Գաղղիեղոնի Ժողովին քրիստոսաբանութիւնը հերետիկոսական չէր, եւ արդ կողմէ Յոյն Եկեղեցին կը սլաշտպանէր, անշուշտ իր հօրմէն սորված չէր, քանի որ դեռ մանուկ՝ որբ անացած է հօրմէ, եւ մայրը՝ հայ դպրոց յանձնած է զանի: Եթէ Տէր Կիրակոս Պետրոս Վրդ. Կարկառեցիի աշակերտ՝ «փիլիսոսփայ» եղած է, անշուշտ Գաղղիեղոնի ուղղափառ վարդապետութիւնն ալ իր վարդապետէն ուսած է եւ ոչ թէ հակառակը, ինքը վարդապետին սորվեցուցած :

Մենք գլխտեղեք թէ Ժ. դարուն սկիզբը՝ Տէր Կիրակոսին դործակից վարդապետները, Հայ վանական կեանքի վերանորոգչները, պարզամիտներ չէին. Սարգիս Վրդ. Սմբերդցի, Մովսէս Վրդ. Տաթևացի, Պօղոս Վրդ. Մոկացի եւն., որոնք արդ մարդին մէջ ալ Տէր Կիրակոսի աշակերտած չէին: Համամիտ ֆին, այո՛, իրեն՝ թէ Գաղղիեղոնի հաւատքը իր խորքով նոյն էր Հայ Եկեղեցիի զաւանանքի հետ:

Վանական կեանքի ու եկեղեցական բարեկարգութեան վերոյիջեալ շարժումին՝ վկայ եղած է ուրիշ ժամանակակից մըն ալ, Ներսէս Վրդ. Մոկացի, Պօղոս Վրդ. Մոկացիին աշակերտ: Ունի տաղաչափեալ ՆԵՐՏՂԵԱՆ ԳՈՎԵՍՏ մը, ուր վեր կը հանէ մասնաւորապէս չորս անձերու արժանիքը. անոնք են՝ Պօղոս Վրդ. Մոկացի, Սարգիս Երս. Սմբերդցի, Տէր Կոմիտաս Քահանայ, եւ աշխարհական փշխան մը՝ Հայկազ:

Պատմական նշանակութեան համար՝ հոս կ'ամփոփենք ներբողեանին հիմնական գիծերը<sup>69</sup> :

Երբ Հայութիւնը «յորասյա» փնկած էր, Աստուած երկաթեց իր ձեռքը, ինչպէս երբեմն Պետրոսին՝ ալեկոծ լճին վրայ: Շահ Աբաս մը զրկեց որ Արեւելեան Հայքի վրայ իշխեց, դիմադրելով Օսմանեան պետութեան: Քրիստոսադաւան համայնքի մէջ ալ հանեց «հօր քաջամարտիկ» ՀԱՅԿԱԶ, որդի Հախնազար Ջուղայեցիին, համբաւուած իր ուղղական ու քրիստոնէական առաքինութիւններուն համար, որ դիտցաւ շահիչ արքային համակրանքը:

Վասպուրականի Մոկաց զաւառը Պօղոս Վրդ. «արի ջատադոյն ճշմարտութեան» յարոնուեցաւ: Տարաշխարհիկ դնաց դէպի Գողթան դաւառը քարոզութեան համար. իր տէմ ելան Արաջնորդներ, եպիսկոպոս ու արեղաներ. շատ ներութիւն տուին փրեն թէ՛ հայերը եւ թէ՛ տաճիկները: Մարդկութեան թշնամին՝ դանոնք գրորտեց «դի յանձնէ աւերեցցի տուն մերոյս Արաջնորդական», ու Պօղոս Վրդ. «սկիայ-

68. Ամր:

69. ԱԼԻՇԱՆ Է. Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901, Հտ. Գ., էջ 341-355:



Թէեւ մարմնով մեղմէ հեռացան, բայց հոգիով մեղի հետ են : Յարկանակը շահեցան . սերմը որ անոնք ցանեցին՝ արդիւնաւոր-  
ուեցաւ :

«Առ ձեզ պաղատիմ, եղբարք, ես ներաչա լիչուառական» :

10.— ՊՕՂՈՍ ՎՐԻ. ՄՈՎԱՑԻ († 1620)

Մոկաց զաւառին Բար Բելաշէն է Պօղոս Վրդ. Մոկացի : Սորված է Վարազաթ վանքը, աշակերտելով Կարապետ Վրդ. Ձազի, որ նոյն վանքին մէջ ճգնաստուն կրօնաւորի համբաւ կը վայելէր :

Պօղոս Վրդ. Մոկացին, վարդապետական սուլազան ստանալէ յետոյ, նետուեցաւ քարոզչական ասպարէզին՝ Դաւլրէժի մէջ : Այլրեցաւ ու գործեց Մելքիսեթ Կիթղ.ի օրով :

Առաքելական կեանքի ներշնչումով՝ լքեց իր միայնաբանը եւ հետեւեցաւ 1603-1604 տարիներուն Շահ Աբասէն Բելի տարուած հայտնիեան, մինչեւ Նոր Ջուղա, եւ հոն ալ վախճանեցաւ՝ սուրբի համբաւով<sup>70</sup> :

Առաքել Դաւլրէժեցի կը նկարագրէ սոյն Վրդ.ին աղօթասիրութիւնը, շարաթ օրերուն Բելաշէրապալաոն հակումները, որ կը վերջանար Կիրակի օրը՝ Ս. Պատարագի մատուցմամբ . խիստ պահեցողութիւնը, հրաժարած Բելաշէն ու միւսէն, անտարցուած կեանքն ու աղքատութիւնը : Հետիոտն կը կատարէր իր քարոզչական շրջադաշտութիւնները :

Դաւլրէժի ժամատունը գուրկ էր խորանէ, Պօղոս Մոկացին է որ «Բելաշէրի խորան պատարագի» մը շինել կու տար :

Գողթնի ժողովուրդը առինքնուած Վրդ.ին մաքուր բարքէն, Հայրապետ Յղնեցի լսօճա՝ գինքը կը հրաւիրէ Գողթն սաւառը : Ազուլիս գիւղը, յետ բանալու աքանչելագործութեամբ գուրը՝ լքուած եկեղեցիի մը, որ Ս. Թադէի նուիրուած էր, արծարծած է կրօնական կեանքը, եկեղեցականներուն մէջ բարեկարգութիւնը նորոգելով, իբր կուսակալութեանէ քրիստոնէութեան վերադարձ մը, կ'ըսէ պատմիչը :

Առաքել կը գրէ իրեն համար . «Սա բարձաւ զամենայն սակարգ անկարգութիւնն յեկեղեցականաց եւ յաշխարհականաց, եւ կարգազարդեալ շքեղացոյց զամենեսեան ուղիղ քարոզութեամբ»<sup>71</sup> :

Կը ձեռնարկէ եկեղեցիներու վերաշինութեան, մանուկներու դաստիարակութեան, դպրատուններ բանալով : Այլիչան կը գրէ թէ դպրատ-

70. ԱՌԱՔԵԼ ԳԱՎՐԻԺԵՑԻ, ԱՅԳ, էջ 192, 197-198 : ԱԼԻՇԱՆ, Հայագաւում, Հտ. 9., էջ 322-323 :  
71. ԱՌԱՔԵԼ ԳԱՎՐԻԺԵՑԻ, ԱՅԳ, էջ 205 :

տուն հիմնած է Ագուլիս, անելի ուշ նաեւ Երնջակ գաւառի Շոռոթ գիւղը: Հիմնարկութիւններ են ասոնք որ կը կանխեն Մովսէս Վրդ. Տաթեւացիին ձեռքով կատարուածները<sup>72</sup>: Աշակերտներէն ընդունակները իր հետ կը շրջեցնէր «եւ ամենեքեան հասին աստիճանի արեղայ եւ (կամ) երէց» ըլլալու:

Աստուպատի գիւղաքաղաքը Ս. Մտեփանոս վանքին ու գիւղին եկեղեցիները նորոգել տուաւ: Իսայց որովհետեւ գիւղի եկեղեցին նեղ էր եւ անբաւական, Վրդ.ը ժողովուրդին խիչ հաւանութեամբ, շքուղակայ մէկ քանի խուցեր քակել տալով՝ ընդարձակած է: Պօղոս Վրդ. Մոկացիի այս ելոյթը առիթ տուած է արեղաներուն, որ հոն կը բնակէին, զինոնելու Վարդապետին դէմ: Անոնք թաղաքին Եպս.ին ու վարդապետներու գործակցութեամբ Մեղեթի կից փ իրենց բողոքը հասցուցած են, եւ սա սպառնալիքով վանած է Վրդ.ը, իբր օտարական, «Գնացեա յերկիր քո, ուստի եկեալ ես» ըսելով: Թէ պէտք չդունինք «խաբեբայ եւ նորահանուկ քարոզութեան քո», ո՛չ ալ քու կեղծաւոր վարքիդ:

Զէ՞ որ Մոկացին Վասպուրականի Մոկաց գաւառէն էր, ենթակայ Օսմանեան պետութեան, ուստի օտարական կը նկատուէր Պարսից հողին վրայ: Վրդ.ը անխուսով կը շարունակէ իր առաքելութիւնը:

Առաքել Մայրիթեցիի համաձայն, եբք Պօղոս Վրդ. Մոկացին Աստուպատի մէջ կը վարէր իր առաքելութիւնը, Աւետիս-Ալթուն Աստուպատցի հայը, յաջողած էր երեւան հանել տալ Ս. Հռիփսիմեանց նշխարները՝ որ զորք լատին միսիոնարներ պահած էին: Պօղոս Վրդ. Ալթունի հրամանով «զմասն մի փ չափ մատին միոյ» վերցուցած է: Տարիներ յետոյ՝ եբք Ալթուն նախիջեւան գացեր է, Բուրթանիայ կոչուած հայաբնակ գիւղին եկեղեցին շինել տուած է, որու հիմերուն մէջ զետեղած է նոյն նշխարները, ու եկեղեցին ալ օծած են Ս. Հռիփսիմէի անունով: Ալթուն այս առիթով ըսած է Վրդ.ին, Թէ ծրարած է նշխարները գողցող երկու կրօնաւորները գլխատել տալ՝ Եազին հրամանով: Վրդ.ը արգելած է Ալթունին այդպիսի արարք կատարել: Պատմիչը, Թէեւ միայն Պօղոս Վրդ. կ'ըսէ, առանց մասնաւորելու մականունով, սակայն տարակոյս չկայ Թէ Պօղոս Վրդ. Մոկացին փ դա՞<sup>73</sup>:

Գրիգոր Դարանդցին, ժամանակակից մը՝ որ 1600-1605 տարիներուն Այրարատ կը գտնուէր, մինչդեռ Սաղմոսավանքին մէջ Սարգիս Եպս. ասաջնորդ էր, կը ձայնակցի Առաքել Մայրիթեցիին: Կը դրէ նա. Եբք կիրակոս Տրասիզոնցի խոտակրօն ճգնաւորը ու Սարգիս Եպս. Անբերդցին, 1606 թուին Երուսաղէմի իրենց ուխտապնացու-

72. ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Սիսուամ, էջ 351:

73. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԹԵՑԻ, Առք, էջ 134-139, 143:

Թեև նա յետոյ՝ Արեւելք վերադարձան (Պարսկահայք), Տաթևի Մեծ Անապատը ծաղկեցնելու նպատակով, «Պողոս անուն խարադնադեադ խոտակրօն Վրդ.ն, որ առաքելաբար շրջէր եւ յովհեքէ ոչինչ առնոյր, եւ անձանձիր ուսուցանէր եւ անչառ յանդիմանէր զոչ եկեալսն յուղղութիւն», իմանալով թէ Մեծ Անապատը հաստատուելու մտքով անոնք ժամանած են, կը փոսթայ երթալ անոնց տեսութեան ու ժամանակ մը կենակից ալ կ'ըլլայ անոնց<sup>74</sup> :

Գրեմք սոյն պատմութիւն թէ Մովսէս Տաթևացիին ալ Կ. Պոլսէն վերադարձին, յետ աւարտելու իր ուսումը, յարեցաւ անոնց «եւ կացին փ միապին քաղում ամս եւ եղեն լուսաւորիչք վերին աշխարհացն Հայոց» Միւնեսաց եւ Արեւելահայքի առհասարակ: Եղան, կը դբէ «զարդք եւ զարդարիչք անապատաւորաց, արանց եւ կանանց եւ ուղղիչք ամենայն սահմանադրութեանց»<sup>75</sup> :

Գրիգոր Դարանաղցին կը հաստատէ թէ ԺԷ. դարուն առաջին երկու տասնամեակներուն, Պողոս Վրդ. Մոկացիին ալ դործակցած է Սարգիս Եպս. Մնբերդցիին, Կիրակոս ալրի քահանայ Տրապիզոնցիին ու Մովսէս Վրդ. Տաթևացիին, քարեկարգելու թէ՛ Հայ վանակաճուծիւնը եւ թէ՛ Հայ եկեղեցական վեանքը՝ Արեւելահայքի մէջ:

Առաքել պատմիչի համեմատ, ինչպէս վերեւ մատնանշեցինք, Պողոս Վրդ. Մոկացիին սակաւին տեւականօրէն Մեծ Անապատը չհաստատուած, հետամուտ էր իր առաքելական շինարարութեան. նշաւակ եղած է կարգ մը արեղաներու, եւ նոյն ինքն Մերքիսեթ Կիթղ.փն անվերջ հակառակութեան: Այսպէս նաեւ Նախիջեւան, Կիթղ.ը կրկնեց իր սատար Վրդ.ին զէմ, սպառնալով նոյն խալ քակել տալ անոր շինած եկեղեցիները, զինքն ալ յանձնել աշխարհական բազմելին:

Պողոս Վրդ. անցաւ Շամբ դիւղը, Հին Ջուղայի Կիւսիս արեւմտաքը, մտադիր զէպի իր վաւառը՝ Մոկք երթալու: Բայց ահա դիչերը, աղօթքէ մը վերջ, հետը շրջող աշակերտներու խորհուրդէն թելադրուած, կ'որոշէ ետ դառնալ ու Շահ Աբասէն անձամբ տոնայ եկեղեցի շինելու հրամանը: Կը ներկայանայ անոր Ղարաբաղի Քէօթիւկիւ գիւղը, եւ կը յաջողի ձեռք ձգել նոյնը:

Մեղքիսեթ Կիթղ. մղուած նաեւ Պողոս Վրդ.ի նախկին հակառակորդներէն, Երեւանի Ամփրոյունա խանին ձեռքով, որուն բարեկամ էր, կը փորձէ խափանել Վրդ.ին գործունէութիւնը: Բայց խանը կը պատուէ Պողոս Վրդ.ը, խիւստիւնով, ու Մերքիսեթ Կիթղ.փն հետ հաշտարարի դերը կը կատարէ: Մեղքիսեթ ի գուր Դավրէժի խանին միջամտութեան կը դիմէ: Պողոս Վրդ. կը շարունակէ իր առաքելութիւնը:

74. Գր. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամդ, էջ 288:

75. ԱՌԱԲԵՆ, ԴԱՎՐԻԺԵՑԻ, Ամդ, էջ 288: ՉԱՄՁԵԱՆ, Ամդ, Հտ. Գ., էջ 566:

Մեղքիսեթեկի եղբորորդին, Սահակ Դ. Գառնեցի ալ միացած Մոհայիկ ընդդիմադիրներու խմբակին, կը յաջողին Վրդ-էն կորզել յայտարարութիւն մը, որուն համաձայն եթէ շարունակելու ըլլայ իր քարոզութիւնը, Շահին դէմ դործած պիտի ըլլայ:

Պօղոս Վրդ. կը ըզէ փր քարոզչական ասպարէզը ու կ'առանձնանայ Մեծ Անապատ, ուր «կայր միակեցութեամբ, լռեալ ի խցի, մըշտամատոց արօթիւք խօսակցելով ընդ Աստուծոյ» կը գրէ Դավրիժեցիին: Հոն ալ կը կնքէ փր մահականացուն, 1620 թուին<sup>76</sup>:

Գրեղմանը ուխտովայր դարձած է հաւատացեալներու, ուր բազմաթիւ աքանչելիքներ կը գործուէին, կը գրէ նոյնպէս Դավրիժեցիին:

Մեսրոպ ԳՅ. ունի Տաղ առ Մովսէսի Վրդ. Հաքաճի Անապատի, ուր հիացումով կը ներբողէ այս Վարդապետին արժանիքները եւ սրբասուն կեանքը:<sup>77</sup>

11.— ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ԱՆԱՐԾԱԹ († 1628)

Յովհաննէս Վրդ. Անարծաթ ասլրած է Արեւմտեան Անատոլու, Նիկիոմիդիոյ դաւառը: Գրիգոր Դարանաղցի վինքը կը նկարագրէ իբր սրբասուն կրօնաւոր, որ անինչ եւ բողոսն կը շրջէր: Վարքով հրեշտակակերպ «իրբ անմարմին ի մարմնի»: Դարանաղցի կը գրէ. «ի վաճառատեղիս որ Պաքարքայ ասեն, ի դիւղն Պէլամկի, որ Տոււմանտաղը ասեն տաճիկ բառիւ» վախճանած է 1628ին, ու թաղուած՝ «ի նշանաւոր տեղւոյ եւ աքանչելի ի ցաւադարս եւ յախտածէսս ի փառս Գրիստոսի Աստուծոյ մեքոյ»<sup>78</sup>:

Անոր արքակրօն կենցաղին համբաւէն դատ՝ ուրիշ տեղեկութիւններ չունինք:

12.— ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԵՂԱՅ ԲԵՆԻԿ

Գրիգոր Դարանաղցի Յովհաննէս Բենիկ արեղային հանդիպած է 1611 թուին, Ալինայ դաւառին Բենիկի վանքը. «մէկ արեղեակ կայր, կը գրէ, վերակացու վանացն, Յովհաննէս անուն, որ այժմ եպիսկոպոս է»:

Երբ Դարանաղցին փր ժամանակագրութիւնը կը խմբագրէր, այսինքն 1643 թուականէն առաջ, Յովհաննէս՝ եպիսկոպոս ձեռնադրուած էր, Առաջնորդն էր վանքին եւ ամբողջ Ալինայ դաւառին:

76. ԱՌԱՅԵԼ ԴԱՎՐԻՃԵՑԻ, Ամդ, էջ 216:  
 77. ՊՈՂԱՐԵԱՆ, Ամդ, Հտ. Ա., էջ 366-368:  
 78. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամդ, էջ 563:

Գրիգոր Դարանաղցի զինքը կը բնութագրէ «Հանճարեղ եւ դիտ-  
նական, երկիւղած եւ զգուշաւոր, եւ պարկեշտ ի կերակուրս եւ յրմ-  
պելիս, եւ անձանձիր ուսուցանող եւ անաչառ յանդիմանող զոչ ե-  
կեալսն յուղղութիւնս. եւ է մինչեւ ցայտմ անդ այնքան հլու եւ հնա-  
դանդ՝ որ մօտ առ իս մերձ եղեարքն այնչափ չեն՝ փնչ նա է, որ թրղ-  
թովք տամենայն ինչ կու հարցանէ թէ օրինաց բանք են, թէ վանացն  
որպիսոսթիւն կու ծանուցանէ եւ ապա կու առնէ»<sup>79</sup> :

Աւելի տեղեկութիւն չունինք այս գոյթ ժամանակակից Յովհան-  
նէս վարդապետներու մասին :

13.— ՆԵՐՍԷՍ ՎՐԴ. ՄՈՒԿԱՅԻ (ԲԵՂՂՈՒ, † 1625)

Ներսէս Վրդ. Մուկացի ծնած է Մուկաց դաւառի Ասկնջաւս գիւղը,  
ԺՁ. դարու երկրորդ կէսին : Կոչուած է նաեւ Գաառաղի կամ Վա-  
նեցի. իսկ Դաւիթ Վրդ. Բաղիչեցիի վկայութեան համեմատ՝ ըսուած  
է Բեղլու «լատն ահարկութեան ղիմաց»<sup>80</sup> :

Աշակերտած է Բարսեղ Վրդ. Բաղիչեցիի († 1615), որմէ սորված  
է արտաքին գիտութիւն կոչուած նիւթերը (humanisme), փիլիսոփա-  
յութիւն եւ Ս. Գրքը : Իբր աշակերտակից ունեցած է Հայրապետ մը,  
իրեն ազգական, որ տարածամ վախճանած է, եւ Յովսէփ մը<sup>81</sup> :

1602ին վարդապետական պաւագան ստացած է Բարսեղ Վրդ. Բա-  
ղիչեցիէն, որու հետ Երուսաղէմ դացած է 1608ին : Երեւելի եղած է  
իբր ուսուցիչ :

Չենք կարող ճշտել թէ ո՛ւր եւ ի՛նչ պարագաներու մէջ Ներսէս  
Վրդ. ծանօթացած է՝ դարուն Հայ միանձնութեան երկու վերանո-  
րողիչներուն, Սարգիս Եպս. Անբրդչիի եւ Կիրակոս Տրապիզոնցիի.  
բայց այդքանը կրնանք ըսել Առաքել պատմիչի հետ, թէ տարուած  
հոգեւոր կեանքը խորապէս ապրելու Թուոն սիւրբաքէն, ծածուկ կեր-  
պով առանձնացած է Տաթեւի Մեծ Անապատը, ուր չորս հինգ տարի  
դասուանդած է արտաքին գիտութիւններ : Ապա անցած է Լիւմ Անա-  
պատ, ինչպէս ինք կը դէմ<sup>82</sup> :

Ներսէս Վրդ. ի օրինակին հետեւած են նաեւ իր աշակերտները,  
որոնց մէջ Երեւելի էին Մելքիսեթ Վրդ. Վժնացի, որ Լիւմ մէջ ալ  
ընդունեցաւ վարդապետական դաւադան, եւ Ստեփանոս Շատախցի,  
որ Ներսէս Վրդ. ի մահէն յետոյ յաջորդեց իրեն<sup>83</sup> :

79. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Անդ, էջ 163 :

80. ՅՈՒՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Անդ, Հտ. Բ., էջ 66 :

81. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Համդէս Արտօրեայ, 1951, էջ 220 :

82. ԱԼԻՇԱՆ Հ. Ղ., Սիւռւամ, էջ 248 :

83. ԹՈՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ, Պատմութիւն, էջ 322 :

ԺԴ. դարու առաջին քառորդին, Զաքարիա Ա. Մերժամարցի Կաթողիկոս Լիմի Անապատին մէջ հաստատած է կրօնաւորական կեանքը: 1636ին Լիմի մէջ օրինակուած Աւետարանի Յիշատակարանի մը համաձայն, վաւեր ծաղկած էր «երկոտասան վարդաւորօք եւ յիսուն միակեցօք»<sup>84</sup>. Իրի 1638ին ընդօրինակուած Դատարտանագրքի մը Յիշատակարանին համաձայն՝ վստօքն ունէր եօթանասուն ախարան<sup>85</sup>, ինչ որ կը համապատասխանէ 1647ին Ստեփանոս Վրդ.ի կանգնել տուած մահարձանին. «եւ այժմ կամք Զ (70) եղբարք հաստատ»<sup>86</sup>:

Պէտք է ըսել որ Ներսէս Վրդ. Մոկացին ալ եղած է Հայ միանձնական կեանքին վերանորոգիչներէն, ու իր արժանիքն է Լիմ Անապատին վերածարկուամը, Մարզիս Ծախ. Մնքերդցիկ եւ Տէր Կիրակոսի շնորհու կատարուած կրօնաւորական վարեկարգութիւնը փոխարեւորվ հոն:

Միանձնական ներքին հոգեւոր կեանքը անուցանելու մտքով, Ներսէս Վրդ. Մոկացիի հրահանգով ու ծախսով, Յովհաննէս գրիչ օրինակած է Պետրոս Արաքոնացիի Գիրք Առաքիւնութեանցը: Աւելի ուշ նոյն գրչագրին կցուած է Ս. Բարսեղի Գիրք Հարցմանցը, Ստեփանոս Վրդ. Շամախեցիի ձեռքով:

Ներսէս Վրդ. Մոկացի հաւանարար վախճանած է 1625ին<sup>87</sup>:

Թողած է մեզի գրաւոր երկեր ալ. այսպէս՝

ա. Պատմութիւն Փոխման Աստուածածնին, համալերձ գովեստիւք, եւ պատմութիւն պատկերի հարա, որու վրայ յետագային Ստեփանոս Վրդ. Շատախցի աւելցուցած է 300 տուն:

բ. Պատմութիւն արամեայ Երուսաղեմի ի Մարտիտոսին Սուլթանէն, որու համար Նոր Հայկազեան Բառարան կը գրէ. «պարզ եւ վայելուչ բանիւ, քան տղետնեալ ոճ ժամանակին»<sup>88</sup>:

գ. Ներքողեան գովեստից չորնցումը արամցն, որք եղեմ սկիզբն Անապատի կարգել յազգն վեր:

84. ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա., Ամշ, Հտ. Բ., էջ 667:  
 85. Ձեռ. Օքսֆորտի, Քիւ 96:  
 86. ԱԿԻՆԵԱՆ, Ամշ, էջ 235-237:  
 87. Ամշ, էջ 234-235: ԱՌ. ԴԱՎՐԻԺԵԹԻ, Ամշ, էջ 189-193: ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՅԻ, Ամշ, էջ 291: ԱԻՇԱՆ, Սիոնամ, էջ 247-248: ԱԼՊՕՅԱՃԵԱՆ Ա., Սիոն, 1936, էջ 60: ԱԿԻՆԵԱՆ, Բաղէշի Դպրոցը, Վիեննա, 1962, էջ 92-115: Ամշ, էջ 100, մահուան թուականը: Զանազան աղբիւրներ համադրելով, վարելի է ձգրակարգընել թէ Ներսէս Վրդ. Մոկացի 1618ին Տաթևէ կը գտնուէր, իսկ չորս (կամ ուրիշներու համաձայն հինգ) տարի հոն մնալէ յետոյ, չուրջ 1621-1622ին մեկնած ըլլալու է Լիմ Անապատ, ուր վախճանած է 1725ին, կամ 1627ին:  
 88. Նոր Հայկազեան Բառարան, Վենետիկ, 1837, էջ 16:

Այս ներբողեանին մասին անդրադարձանք՝ երբ խօսեցանք Սարգլոս Եպս. Անբերդցիի եւ Տէր Կիրակոս Տրապիզոնցիի մասին : Ալկինեան կը համարի թի՛չ այս տաղը դրուած ըլլայ Մեծ Անապատին մէջ, երկու հիմնադիրներու մահէն յետոյ (1620-1621), Փիլիպպոս դպիրի խնդրանքով, որ հաւանաբար ըլլայ նոյն ինքն Արքարկեցի Կաթողիկոսը :

Ներսէս Մոկացի գրած է ուրիշ մանր տաղեր ու աղօթքներ ալ<sup>89</sup> :

#### 14. — ՍՐԱՊԻՈՆ ՎՐԳ. ԲԱԲԵՐԳԱՅԻ († 1627)

Սրապիոն Վրդ. Բարերդացի ծնած է Խարտեայ գաւառի Օձտեղ կամ Օձատեղ գիւղը : Աշակերտած է Յակոբ Վրդ. Զէյթունցիի, որով ընդունած է վարդապետական գաւազան<sup>90</sup> :

Գրելոյր Դարանաղցի կը պատմէ թէ Օձտեղի մէջ Հանդիպած է Սրապիոն Վրդ. -ի, խնդրելով աշակերտել իրեն : Սրապիոն Վրդ. ընդունած է զինքը<sup>91</sup> : 28 Մայիս 1597ին, Հոգեդատեան տօնին օրը, Գրելոյր ստացած է Սրապիոն Վրդ. -ի ձեռքէն վարդապետական գաւազան :

Գրելոյր Դարանաղցիի համաձայն, 1569-1600 տարիներուն, Սրապիոն Վրդ. արդէն Եպիսկոպոս էր, որու հրամանով Գրելոյր դացած է Սեպուհի վանքը, մինչ իր Վարդապետը ուղղուած է Խարտեայ աշխարհը :

Ա. Ալպոյաճեան կը ճանչնայ Սրապիոն Վրդ. Բարերդացիին եւ Սրապիոն Վրդ. Ուռհայեցիին իբր ժի. դարու սկիզբը, Հայաստանեայց Եկեղեցւոյ մշակութային վերադարձումի հեղինակներ<sup>92</sup> :

Դարանաղցի կը նկարագրէ իր Վարդապետը իբր «բաջ հոտոր, հմուտ արտաքին լմաստասիրաց» . բայց կը յաւելու յի՛նչ ան ջկ ունեցած շատ աշակերտներ, որոնցմէ կը յիշէ միայն երկու անուն, որոնք անարժան ըլլալով՝ չեն ընդունած վարդապետական գաւազան<sup>93</sup> :

1627ին, երբ Դարանաղցի կ'այցելէ իր գաւառը, կը դռնէ իր Վարդապետին դերեզմանը, թաղուած կից Աստուածատուր Վրդ. -ին :

89. ԱԿԻՆԵԱՆ Է. Ն., Բաղէշի Գպրցը, էջ 108-116 :

90. ԳՐ. ԳԱՐԱՆԱՂՅԻ, Անդ, էջ 69-70 : ԱԼՊՅԱՅԵԱՆ Ա., Սիոն, 1936, էջ 60 :

91. ԳՐ. ԳԱՐԱՆԱՂՅԻ, Անդ, էջ 36 :

92. Անդ, էջ 17-18, 39-41 : ԱԼՊՅԱՅԵԱՆ Ա., Սիոն, 1936, էջ 60 :

93. ԳՐ. ԳԱՐԱՆԱՂՅԻ, Անդ, էջ 94-96, 348-349 :

## 15.— ԱԶԱՐԻԱ ՎՐԳ. ՍԱՍՆԵՑԻ (ՏԱՐՕՆՑԻ, † 1628)

Ծնած է Մասուն, հաւանօրէն ԺԶ. դարուն վերջին քառորդին: Հօրը անունն է Մելքիսեթ, մօրը՝ Նսեֆ: Զոյք մը կղբայրներ եւ եւրեք քոյրեր ունեցեր է:

Նոյն դարուն վերջերը, — ինչպէս ինքն իսկ կը վկայէ իր սեփական Կանոնագիրքին մէջ, գրուած 1609ին, — 1598–9 տարիներուն իր ծնողքն ու կղբայրները զոհ եղած են ձէլալիներու կողմէ՝ Մասուն կատարուած կոտորածին, որմէ ինք հաղիւ կրցած է ճողոպրել: Քառամեայ՝ տարաչխարհիկ թափառումէ մը վերջ, կը քսած է հուսկ Կ. Պոլիս ապաստան գտնել, ինչպէս ըրած էին այն ժամանակ՝ Թուրքիոյ ներքին պառաններու հայ բնակիչները: 1603ին Կ. Պոլիս է արդէն եւ կ'աշակերտի Գրիգոր Վրդ. Կեսարացիին, որ տակաւին նոր նստած էր Պատրիարք Օսմանեան մայրաքաղաքին մէջ:

Ազարիա հետամուտ հայ Կանոնագիրք մը ունենալու, Գրիգոր Կեսարացիի ճոխ գրադարանին մէջ կը հանդիպել շահեկան գրչագիրի մը, որ հանուած էր Գէորգ Վրդ. Լամբրոնացիի օրինակէն: Ազարիա Սասնեցիին, որ 1608 թուին՝ Կ. Պոլիս Սիմէոն Դպիւր Լեհացիին հետ բարեկամութիւն հաստատած էր, 1608ին կը յաջողի օրինակել տալ անոր Կանոնագիրքը, որու վրայ աւելցուցած է այլ կանոնախումբեր՝ դանաղան ձեւովիներէ<sup>94</sup>:

Գաւառներէն Պոլիս դարձած էր նաեւ Գրիգոր Վրդ. Դարանաղցի եւ այդ շրջանին ծանօթացած՝ Սասնեցիին: Դարանաղցի կը գրէ թէ Ազարիա Վրդ. չկրցաւ իբր աշակերտ երկար մնալ Կեսարացիին մօտ, սնոր զոռոզ ու գազանարարոյ բնաւորութենէն պարտկացած: Ասին մը աշակերտած է նաեւ Մկրտիչ Վրդ. Ողճուկին: Հաւանօրէն այս պատահած է 1605 թուին մօտերը:

Նոյն Դարանաղցին, որ մօտէն ճանչցած էր Ազարիա Վրդ. ը, մեծ հիացումով եւ դժմասնքով կ'արտայայտուի անոր մասին, իբր անարհամիտ, հեղ եւ հլու, որ առաւել խոնարհ հողի լինելուն՝ դժականունն Հլու էին սեղեալ. եւ էր անձանձիւր քարոզող, որ ժամանակ մի լուսաւորեաց Պուրսայու կողմն, դժիկիոյ եւ զՆիկիոյեացուց, ուր հայք կան»<sup>95</sup>:

Վերոյիշեալ 1609 տարւոյն Օդոստոսին աւարտած գրչագիր կանոնագիրքը, ունի յաւելուած Յիշատակարան մը, ուր Ազարիա ներ-

94. ԱԿԻՆԱՆ Է. Ն., Մասնագրական հետազոտութիւններ, Վիեննա, 1938, էջ 242–243, 280–288:

95. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Անդ, էջ 410–412:

բողոքած է իրը հաւատարիմ շառավիղ նախնեաց առաքինութեան եւ ուսումնասէր ոգիին<sup>96</sup> :

Աղարիա Վրդ. Սասնեցի ճաշակած էր Օսամանեան կայսրութեան ներքին դաւառնեցողն աղէտալի պայմաններուն դառնութիւնը ու տեղեակ էր հայ քնակչութեան տեւական ցրտեղին : Այս բոլորը կը նկարագրէ իր մէկ տաղիին մէջ՝ «ասացեալ ի յԱղարիայէ»<sup>97</sup> : Աղարիա Վրդ. գաղափարը ունեցած է վանք մը հիմնելու Արեւմտեան Անատոլու, Կ. Պոլսոյ մերձակայքը, ուր հետզհետէ կը բարձրանար հայութեան համար նորեկ գաղթականներով :

Ասոր կը վկայէ նաեւ Գրիգոր Դարանաղցին. «կու կամէր որ միաբանակաց վանք շինէր ՚ի լերինն Կուռայոյու, եւ փայտաշէնք մէկ քանի տունք շինեաց եւ աղօթանոց պատարագի տեղի մը յանպատշաճ տեղով յանձարարիութենէ» : Վասնդի հոն ուր պատշաճաւոր էր, կը գրէ Գրիգոր Դարանաղցի, «երիցաները գեղջիցն չկամեցան...» : Վանքին մօտակայքը հող ալ գնած է, նոր գիւղ մը «իմնելու ծրագրով, անշուշտ նորեկ գաղթական գիւղացիներու համար : Սակայն, կը գրէ Դարանաղցին իր կէճու գրչով, «չար վիշտապս եւ անբող դայս» ակնարկելով Գրիգոր Պատրիարք Կեսարացիին, այս ձեռնարկը խափանած է<sup>98</sup> :

Աղարիա Վրդ. Սասնեցին, տաղտկացած Պոլսոյ Պատրիարքին հարկադրահանջութենէն, լքած է Բիւզանդիոնի շրջանը եւ խոյս տըւած է Անտոք, ծրագրելով անցնիլ Տամիաթ եւ անկէ Եգիպտոս : Եղանակը ցուրտ ըլլալով, հանդիպած է արեւոտութեան ու հիւանդացած է : Ծարաւէն նեղուած, մահամեծձ, նաւապետին դառնալով կ'ըսէ. Ես կը մեռնիմ, դուք պիտի ազատիք : Յետ խորհրդական խոստովանանքի եւ արձակում առնելու՝ Թաղէոս անունով երէցք մը, որ ուղեկից էր, «հաղորդեալ էր և կրկին խոստովանեցաք միմեանց... , հաղորդեցաք ամենեքեանս, եւ յետ միւս առաւօտին՝ խաղաղութեամբ աւանդեաց զքուրք հոգին ի ձեռս հրէշտակաց»<sup>99</sup> :

Մարմինը կը նետեն ծով, լիբանանեան Տրիպոլիի կողմը, «Տրապոլեաց» : Մարունի գիւղի մը ամբ կը տեսնուի մարմինը, «լայրաւոր բոլոր կուլակուս» : Գիւղացիները կը հասկնան թէ երեղեցականի մը մարմինն է, կը հասնեն ու պատուով կը թաղեն :

1628 թուականն էր, ու Հայոց Ռձէ թիւը :

Միմէոն Դալիը Լեհացի որ 1609–11 տարիներուն Պոլսոյ արուարձանները այցելած էր, Սասունցիին ընկերակցութեամբ եւ անոր

96. Սիմէոն Լեւ ԱՅԻ, Ուղեւորութիւմ, էջ 389 :

97. ԿիւիէՍՍԵՐ ԵՄՆ Բ., Յուցակ Զեռագրաց Անկիւրիոյ Կարմիր վանուց, Անթիքիս, 1957, էջ 248 :

98. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, ԱՌ, էջ 411–413 :

99. ԱՌ, էջ 412–413 :

խնդրանքով ալ գրչած էր 1609ին Կանոնագիրքը, յետ յարտարարելու թէ Աղարիա հաւատարիմ շառաւիղ մըն էր ԺԷ. դարուն մէջ, նախնեաց առաքինութեան եւ ուսումնասէր ողբին, սոյն գրչադրի Յիշատակարանին մէջ հետեւեալը կը գրէ. «Եղբերոյ առացեալ Տէր Աղարիայ աշակերտն եւ քաջ եւ արի, եւ հմուտ եւ ճարտար իմաստակն, որ էր լցեալ Աստուածաշունչ գրովք, Հին եւ Նոր Կտակարանօք, որ ոչ դեգերէր Վի տրաղմունա եւ Վի ցնորա անցաւորիս, այլ միշտ եւ հանապաղ պարապէր ընդ աստուածայինս, Վինելով օրինակ բարի եւ աղ համեմէջ անհամացեալ մարդկան անբա»: Հարստութիւն չէր համբարեր, «այլ միշտ փոյթ եւ ատէր ունէր գրոց»<sup>100</sup>:

16.— ՄԵԼՔԻՍԵՆ ՎՐԴ. ՎԺԱՆՑԻ (ԵՐԵՒԱՆՑԻ)

(† 1632)

Մելքիսեղ Վրդ. կոչուած է Վժանցի՝ Սարտարապատի Վժան դիւղէն ընտանի համար: Աշակերտած է Ներսէս Վրդ. Մոկացիի († 1625), որ երբ Տաթևի Անապատը քաշուեցաւ, Մելքիսեղ Վժանցին ալ հետեւեցաւ իրեն:

Հինգ տարիներ յետոյ, իր Վրդ.ին հետ Լիւս Անապատը անցաւ, ուր հետեւելով հանրեքճ Անապատին խտարկում օրակարգին, մինչ իր հինգ ընկերները ձեռնթափ եղած էին՝ ինքը ձեռքէ չձգեց նաեւ Արտափին Գիտութեանց ուսումը: Առաքել Դավրիժեցի կը գրէ թէ ընդունեցաւ զխոտութեան շնորհքը. «Քանզի զխոտութեան ամենայն արտաքին պրոց՝ անտարակոյս ի վերայ հասեալ զխոտը եղել. Սամաւնացն, Պորփիրիսն, Ստրագոութեան, Պերիարմէնիսիսն, Աշխարհացն, Առաքիմութեան, Վերլուծականիս»:

Հմտացաւ նաեւ Տօմարագիտութեան եւ Քերականութեան, կը գրէ նոյն պատմիչը, «առաւել քան որք էին ի ժամանկին», եւ այս բոլոր ալլադան զխոտիքներուն տիրացած է՝ աւելի քան տասնամեայ աշխատանքով, «առանց վարժողի եւ թարց ուրուք ուսուցանողի, իւրովի եղիտր զամենայն՝ ի սկզբանէ մինչեւ ցկատարածն»<sup>101</sup>:

Յետ այսքան դարգացումի, մինչ իմաստութեան եւ հոգեւոր հասակը աւելի աճած էր քան Ֆիլիքեականը, Ներսէս Վրդ. Մոկացին «կամօք իւրովք» ու վկայութեամբ Լիւսի միտքաններուն, տուաւ արնոր վարդապետական գաւազանը<sup>102</sup>:

100. ՄԻՄԻՈՆ ԼԵՂԱՑԻ, Անդ, էջ 387-391: ԱԼՊՕՅԱՃՅԱՆ Ա., Սիոն, 1937, էջ 384:

101. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻՅՑԻ, Անդ, էջ 304-306:

102. Անդ, էջ 306:

Այնուհետև նորընծայ Վրդ.ը իր յորդարուն քարոզներով «աղբերաբար իմաստութեան ջրով» կը մխիթարէր ունկնդիրները :

Երբ Մովսէս Տարեւացին Կաթողիկոս ընտրուեցաւ (1629 Յունուար 13), այն մեծ ոգեւորութիւնը որ Հայ Ժողովուրդին մէջ արծարծած էր, Մելքիսեդ Վրդ. Վժանցին ալ բռնկեց, ու Լիմէն մեկնեցաւ դէպի Ս. Էջմիածին, «հանդիպեցաւ տեսութեան Կթղ.ին եւ նորին աշակերտացն, յորոջ սալատենէ ուրախութիւն անպատում եղև ամենեցուն» : Կաթողիկոսը իրեն յանձնեց Երեւան բացած Ս. Անանիայի դպրատունը, 1630 թուին<sup>103</sup> :

Նոյն տարին, Մովսէս Կթղ. իր աշակերտը՝ Խաչատուր Վրդ. Կեսարացին, ընկերակցութեամբ Սիմէոն Երեւանցիին եւ «եղբարք ոմամբք», նուիրակութեամբ Վեհատտան ղրկած էր, Լիովի Հայ Թեմին հարցը կարգադրելու : Մեր հայ արեղաները, Արեւմտաքի փրանկ կրօնաւոր Պատրիներուն հետ քերականական պարզ խնդրի մը շուրջ ղրոյցի ընթացքին, ծանրապէս մահացած գուրս սեկած էին, չգիտնալով պատասխանել թէ «Վարեմ» թա՞յ է թէ պոյական անուն : Անոնք Հայաստան վերադարձին՝ Մեղքիսեդ Վրդ. Վժանցիի ոտքը կ'իյնան, խնդրելով որ ղիրենք հմտացնէր նախ Քերականութեան, ապա Սահմանի, փիլիսոփայական, աշխարհագրական, սոմարադիտական ուսումներու մէջ :

Մելքիսեդ Վրդ. Վժանցիին ուսումնական ծրագիրը կը բաղկանար հետեւեալ նիւթերէն .

1. Դաւիթ Անյաղթի Սահմանաց գիրքը .
2. Պրոփուրի վերլուծութիւնը .
3. Արիստոտէլի Ստորագրութիւնը, Պէրիարմէիաս, Աշխարհացն, Առաքինութեանն .
4. Դավթի վերլուծականը .
5. Քերականութիւն .
6. Տօմար ամենայն ազգաց :

Դժբախտաբար դասատու Վրդ.ին առողջութիւնը խախտած էր, երկարամեայ ճիւղերէ ու տքնութենէն : Իր ամբարած հմտութեան արդիւնքները ազդը գեռ չլսալլած՝ վախճանեցաւ 1632ին «Ի վանս դամբարանի Ս. Առաքելոյն Անանիայի» : Թաղեցին Կողեռն Վրդ.ին բըլուրը<sup>104</sup> :

103. Անդ, էջ 308 :

104. Անդ, էջ 307-309 : ԱԿԻՆԱՆ Հ. Ն., Մովսէս Տաքեւացի, էջ 202-205 :

## 17.— ԱՐԻՍՏԱԿԷՍ ՎՐԴ. ԽԱՐԱԵՐԴՑԻ

Արխատակէս Վրդ. ապրած ու գործած է ԺԷ. դարու առաջին կէտին: Ժամանակակից Վ Պորտոյ Պատրիարք Գրիգոր Վրդ. Կեսարացիին, որուն իբր հակառակորդ իւր ներկայացնեն դարուն ժամանակագրիւմները: Առաջել Դավրիթեցիին ալ անոնցմէ է, ու լուսթեամբ կ'անցնի ընդդիմութեան պատճառներու մասին՝ գրելով. «այս Արխատակէս Վրդ. եւ այն Կեսարացի Գրիգոր Վրդ.՝ ունէին ընդ միմեանս ռիս նախանձու յոյժ սաստիկ»: Չամչեան կը կրկնէ Դավրիթեցիի պատումը<sup>105</sup>:

Արխատակէս Վրդ. 1628 թուին Պոլիս կը գտնուէր:

Երբ Լսվովի Նիկողայոս Արքեպս.ը, 1628ին Պրուսա հասած էր, հետամուտ Գրիգոր Վրդ. Կեսարացիին հանդիպելու, որպէսզի ասոր կողմէ իրեն դէմ արձակուած քանադրանքը վեցցնել տար, Արխատակէս Վրդ.՝ն է որ Նիկողայոս Արքեպս.ին խորհուրդ տուած է արժէք չտալ ա թէ քանադրանքին, ըսելով թէ՛ Գրիգոր Կեսարացիին չունէր նման իրաւաստութիւն. ու համոզած էր Նիկողայոսը՝ չչարունակել իր ուղին մինչեւ Կեսարիա<sup>106</sup>:

Գրիգոր Դարանաղցի համակրանքով կ'արտայայտուի Արխատակէս Վրդ.ի մասին, ներկայացնելով զինքը իբր խորհրդատու իրեն: Կը պատմէ թէ 1628ին Արխատակէս Վրդ. իրեն թիկունք կ'անդնած է Կ. Պորտոյ, Պալատին Հրեշտակապետաց եկեղեցին, որ Յոսիեբու ձեռքն էր, Հայոց անցընելու համար, մինչդեռ Գրիգոր Վրդ. Կեսարացիին դէմ կեցած էր իրեն:

Ա. Արաօյանձեան կը հատուտէ թէ Կեսարացիին երկու տեղապահները, Մինաս Եպս. Կարնեցի եւ Յովհաննէս Վրդ. Չադ, այս բանիս համար՝ Արխատակէս Վրդ.ը հալածած են, եւ թէ նա՛ ի «Ալալաթու Կողեալ կայր»<sup>107</sup>:

## 18.— ԿԱՐԱՊԵՏ ՎՐԴ. ՄՈԿԱՑԻ (ԿԱԼՕՆԵՑ, † 1637)

Կարապետ Վրդ. Մոկացի աշակերտած է Սիմէոն Ապարանեցիին, որը «Երանելի Սիմէոն» կը կոչէ Դարանաղցին: Անշուշտ ըլլալու է Սիմէոն Աւագ Վրդ., որ Շնորհալի ալ կոչուած է Դարանաղցիէ, եւ որ 1615 թուին պատճանած է:

105. ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԹԵՑԻ, Ամդ, էջ 285, 370-371: ՉԱՄՉԵԱՆ, Հտ. Գ., էջ 632:

106. ԱԿԻՆՅԱՆ Հ. Ն., Ամդ, էջ 258: PETROWICZ G., L'unione degli Armeni di Polonia con la S. Sede, Roma, 1950, pg. 26-27.

107. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամդ, էջ 187-192: ԱԼՊՕՅԱՅԵԱՆ Ա., Սիմ, 1937, էջ 93:

Կարապետ Վրդ. Սոկացի հմուտ եղած է Ս. Գրքի, «չատն ի բերան առեալ իբր զՍաղմոս ի քաղ ունել անմոռաց» կը գրէ նոյն ժամանակաշրջանը: Տեղեկ եղած է նաեւ Արտաքին գիտութեանց, քերականութեան, փիլիսոփայութեան, միլիտարական շարադրութեան ու պատմութեան, մանաւանդ Հայոց<sup>108</sup>:

Ս. Յակոբի միաբան, Երուսաղէմի նուիրակութեամբ շրջելով երկար տարիներ Կ. Պոլիս, Էսթրնէ, Կաֆա, Ռոտտադոյ, Հանգանակութիւններ ըրած է ի նպատակները<sup>109</sup>:

1629 թուին Կ. Պոլիս կու գայ, ուր կ'ընդունուի իբր Աստուծոյ առաքեալ մը: Մէկ ու կէս տարի կը մնայ. ու երբ կ'իմանայ Պատրիարքարանի շրջանակներէն՝ թէ կը խորհին իւրացնել Երուսաղէմի համար իր հանգանակած զուճարը, ծովու ճամբով կը փութայ դէպի Երուսաղէմ: Գրիգոր Դարանաղցի կը հրահանէ այս Վրդ.ին բարեմասնութեանց փոճովը:

Պոսեցիները արքունի պէրաք հանել կու տան Կարապետ Վրդ. Սոկացիի անունին, զինքը Պատրիարք ունենալու համար՝ փոխանակ Զաքարիա Վանեցիի: Հակառակ անոնց «կողկողազին պարատանքներ»ուն, կը գրէ Դարանաղցին, նա խոյս կու տայ:

Երկու տարի արքունի հրամանը կը մնայ իր անունին վրայ, կը գրէ նոյն Դարանաղցին, մինչեւ որ Գրիգոր Կեսարացին կը դբաւէ իշխանութիւնը:

Երուսաղէմ փոխուած շրջանին՝ ուսուցման ալ նուիրուած է: Իր բոլոր գրչագիրները թողած է վանքին. չունի անձնական երկասիրութիւններ<sup>110</sup>:

Վախճանած է Երուսաղէմ, 1637ին:

## 19.— ԿԱՐԱՊԵՏ ՎՐԴ. ԵՐԶՆԿԱՍԻ (ԳՐԹ, Կ 1623)

Երզնկայի պիճակի թիւն աւանէն, մանկադոյն հասակին արեղայ եղած է, տր ԳՐԹ կը կոչէին, կը գրէ Դարանաղցին, «ընդ ակամբ հայելով»:

Նախ աշակերտած է Ղազար Վրդ. Երզնկացիին, որու մահէն յետոյ, Հալէպ՝ Պետրոս Վրդ. Կարկառեցիին, ուր 4-5 տարիներ ալ դեռ մնացած է, իր Վրդ.ին մահէն (Կ 1608) յետոյ:

Երուսաղէմ փոխուած շրջանին, Դարանաղցիին վկայութեան համաձայն, վանքին հայրեններ քննադատած ըլլալուն համար՝ բանտած

108. ԳՐ. ԳՐԱՆԱՂՑԻ, Աճ, էջ 303-307: ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճ, էջ 122-150:

109. ԱՊՊՑԱՃԵԱՆ Ա., Սիմ, 1937, էջ 192-193:

110. ԳՐ. ԳՐԱՆԱՂՑԻ, Աճ, էջ 303-307: ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Աճ, էջ 150-158: ԱՊՊՑԱՃԵԱՆ Ա., Սիմ, 1937, 192-193:

են գլինքը, բայց ուխտաւորներու ներկայութենէն պատկանած՝ ազատ արձակուած է :

Կ'անցնի Եգիպտոս, ուր արաբներէն լեզուն արձան լաւ ուսած է՝ որ դպտոհները զարմացուցած է :

1612 թուին, երբ Դարանաղցին Պոլիս էր, Վարապետ Բոք Վրդ. ը Երզնկա սկերադարձած է :

Այս Վրդ. ը նախանձախնդիր հղած է եկեղեցիներու եւ վանքերու մէջ վերահաստատելու քարեկարգութիւնը : Քաջ հովիւ էր, կը դբէ նոյն կենսադիրը : Եղած է կամախ, Ակն, տւր շինել տուած է Տիրաչէն վանքին կամարը ու պարիսպով պատած : Եղած է առատածեռն. սրբին ու այրիին հանդէպ՝ ունեցած է մասնաւոր խնամք : Յաղոյած է Երզնկան գատել տալ էրզրոսմի նահանգէն<sup>111</sup> :

Գրիգոր Դարանաղցի կը պատմէ թէ Պէկթամուրի թոռ՝ Յովհաննէսը, արեղայ օրհնելէն յետոյ, երկու տարի վերջը եպիսկոպոս ան ձեռնադրել տուած է . բայց նա սպերախտ պտնուելով՝ Մերքեաթ Կթղ. Վի կը մատնէ իր Վրդ. ը, սերծակցութեամբ Միխաս Վրդ. ի մը, զոր գինեմոլ կ'որակէ պատմիչը : Կոթողիկոսը պատուով արձակած է ամբաստանեալը . բայց սրբարտիչները փորձած են սպաննել տալ՝ Ենիչէրիի մը ձեռքով : Կարապետ Վրդ. Բոք, հաղիւ կ'իմանայ դաւադրութիւնը, Նիկոմիդիայի կողմերը խոյս կու տայ, «ի նորաչէն վանս յԱրմաշու անբ. ձեռակերտին, որ յանուն Ս. Աստուածածնին վանս յԱրմաշու անբ. ձեռակերտին, որ յանուն Ս. Աստուածածնին էր», ուր կը մնայ զատուացած : Գրիգոր Վրդ. Դարանաղցի գլինքը Երզնկայէն է, ու նամակով մը յանձնարարած է պոբարանակ Երկու Երզնկացիներու, մանաւանդ Պօճա Յովսրափի որդի՝ Պօճա Յովհաննէսին, վրկայելով ի նպատակով Վրդ. ին անմեղութեան, թէ կը հալածուի իր անաչառ կշտամբանքներուն համար :

Երբ Ապաղա փաշան սպատարած է Սուրբանէն, 1623 թուին, Բոք Վրդ. լքելով իր գաւառը՝ սպաստանած է Դարանաղցիի մօտ, Պոլիս, հոն ալ վախճանած է ու թաղուած՝ Պարլըլի գերեզմանատունը<sup>112</sup> :

## 20.- ՍՐԱՊԻՈՆ ՎՐԴ. ՈՒՐՀԱՅԵՑԻ († 1606)

Սրապիոն Վրդ. Ուրհայեցի ծնած է 1556-7 տարիներուն միջեւ, ու սպարած է շուրջ յիսուն տարի :

Հոռոմի Գազանատենաէ Մատենադարանին մէջ պահուած գրչադիր մը (թիւ 932), Մեկնութիւն Եսայիայ, գրուած 1603ին Ուրհայի Բար-

111. ԳՐ. ԴԱՐԱՆԱՂՑԻ, Ամ, էջ 357-363, 480 :

112. Ամ, էջ 360-363 :

ձրահայեաց Ս. Աստուածածնի վանքը, ունի Յիշատակարան մը, գրուած Մրապիտն Վրդ.է։

Յիշատակարանին համաձայն Մրապիտն Վրդ.ի հօր անունն է Սոճա Դանիէլ, ֆօր անունը Մղտեսի Աթլաղ. եղբայրներն են՝ ՍուտաՎեբտ, Յակոբ, Գասպար ու Պաղտասար, քոյրերն են՝ Մղտեսի Մամիամ եւ Վարդլիաթուն։

Կարապետ Վրդ. ԳՅԲ ունի Ողբ մը, նուիրուած դարուն զոյգ համբաւեալ վարդապետներու, Պետրոս Վրդ. Կարկառեցիի եւ Մրապիտն Վրդ. Ուրհայեցիի։ Այս վերջինի մասին կը գրէ թէ՛ էր «որդի Պատրկի մեծ ի շխանի»<sup>113</sup>։

1559–1560 տարիներուն, Մրապիտն Վրդ. Ուրհայեցիի համար օրինակուած Վարք Հարամցի մը Յիշատակարանն ալ կը բովանդակէ նոյն Վարդապետին կենսագրութիւնը, որ հոս կ'ամփոփենք։

Քաղցր են, կը գրէ՛ Սուրբ Հայրերու վարքերը, որոնցմով սնաւ «ախոյեանն անպարտելի, Տէր Մրապիտն Վրդ. Ուրհայեցի, առն մեծատան որդի, որ թողեալ քատացուածս հայրենի եւ ընթացաւ զհետ Գրիտոսի, բառնալով յուս ղխաչ կրօնաւորութեան ի մանկութեան հասկի»։

Կը պատահի որ 1578ին Յովհաննէս Վրդ. Շիրակացի Երուսաղէմէն վերադարձին կ'անցնի Ուրհայէն։ Մրապիտն կը յարի անոր, ու հինգ տարի կը հրահանգուի «ի նուրբ շաւիղս աստուածային բանից»։

1582ին կը վախճանի Շիրակացի Վրդ., որու կը յաջորդէ Ղուկաս Վրդ. Կեղեցի, մեծ աշակերտը Յովհաննէս Վրդ. Շիրակացիի, իբր դիտապետ Ամիրի։ Մրապիտն երեք տարի ալ կ'աշակերտի Ղուկաս Վրդ.ի, եւ «արժանաւորի (Մրապիտն) քաւչապետութեան, հայրապետական եւ Եպիսկոպոսական աստիճանի... եւ գերիմաստ վերիշխանութեան վարդապետական շնորհի, առնու գաւազան եւ հրաման դաս տալոյ՝ ի Տէր Ղուկաս Վրդ.էն իւրմէ, ՌՂԴ (1585) լթուին»։

Մրապիտն Վրդ. կը ձեռնարկէ Ս. Գրքի դասաւանդութեան։

1591ին ուխտի կ'երթայ Երուսաղէմ, ուր կը մնայ տարի մը, Ս. Յակոբի վանքը, որու Առաջնորդն էր Դաւիթ Արքեպս.։ Մրապիտն հոն կը հանդիպի գեղարեկար ձեռագրի մը, Վարք Հարամց, ու Դաւիթ Եպս.ի հրամանով հետը կը բերէ Ուրհայ։

Տարի մը յետոյ կ'անցնի Ամիր (Տիգրանակերտ)։ 1593ին, Ղուկաս Վրդ. իր ձեռութիւնը պատճառելով՝ Մրապիտն Վրդ.ի կը յանձնէ Ամիր եւ Ուրհայ քաղաքներու դիտապետութիւնը, որ «բարւոք կարգաւորութեամբ հովուէր»։ 1600ին Յովհաննէս Երէցի օրինակել

113. ԿԻՒԼԵՍԻՐՄԱՆ Բ., Պատմաբիւմ Կարգիկոսաց Կիլիկիոյ, Աթիլիաս, 1939, էջ 269։

**Է**ս արապիոն վրդարս ուրհայեցի  
 որ ստացաւ զայս էսայրու մեկնիչա  
 հալալ արդեանց իմոց. և ետու զսա  
 ընծայ նշնատակ իրուռն բարձրա հայ  
 եաց սբ անճաճեին. ինձ և ճնօղացիմոց  
 հօրս խօճա դանիեղին. և սերս միտեսի աթ  
 լային. և հանգուցեալ էրբարցն իմ խու  
 տավէրտի արդգին. և միտեսի յակոբին. զաս  
 պարին. և պաղտասարին. և քվերցնեմ միտե  
 սի մարիամին. և վարդեալ թուեին. և այլամ  
 արեան մերձաւորաց իմոց լիցի նշնատակ.  
 ով որ ան դգնի զայս գիտքս հանելով իրդու  
 նի սբ էկեղեցոյս ծախելով կամ գրաւ  
 էրվ. թե իմոցս և թե աւտարաց ծախե  
 լով. և կամ այլինչ պատճառաւ. դատապա  
 րտեալ լիցի յայ. և յամ սրբոց նր. աստ և ի  
 հանդերձեալ ահեղ ատենին քի. այլ լաւ  
 պահողն և փնամ տանողն անի յայ. և  
 յամ սրբոց նորա և ի մեկ յամէն. հայրմէ.  
 Գրեցաւ յիշատակարան գրոցս իմէ՞՞  
 մայրս քաղապն ուրհա իրոնն բարձրա  
 հայեաց սբ անճաճեին. որ աստ կայցե  
 յիշատակ ան ջնջելի տեղի սրապիոն քալ  
 րաբունապետին և ամ զարմից նորին ամէն.  
 Ի հայոց մեծ թմկին. ու՞՞՞. թմկին. յուէ  
 վար ամսոս առաջի աւրին որ կաղանդ  
 մեծ հոռմին



կու տայ Երուսաղէմէն քերած Վարք Հարանցը, որու Յիշատակարանէն քաղեցինը մեր այս ծանօթութիւնները<sup>114</sup> :

Առաքել Դավրիթեցի ալ կ'անուանէ՝ «Մեծ Վրդ.ն Սրապրին, Առաջնորդ քաղաքին Տիրաւանկերտու», ու կու տայ անոր կենսադրութիւնը, աճարէս ինչպէս տեսանք վերեւ<sup>115</sup> :

Սրապրին Վրդ. Ամիրէի մէջ Հիմնած է դպրոց, որ նկատուած է իբր շարունակութիւն Ամրտուլու դպրոցին: Նոյն այս դպրոցէն, Սրապրին Վրդ.ի ձեռքին տակ կազմուած են աշակերտներ, որոնք դերթէ ամէնքն ալ արժէքաւոր եկեղեցականներ եղած են ու փայլած՝ Ժէ. դարու առաջին կէտին :

Ա. Արթուրյանէն կը Վաստատէ թէ Սրապրին Վրդ. Ուրհայեցին եւ իբեն անուանակից Սրապրին Վրդ. Բարբաղացի՝ եղած են Հայաստանեայց Եկեղեցիին մշակութային վերադարձութի ռահվիրաներէն: Անոր փայլուն աշակերտներուն անուններն են.

Մովսէս Վրդ. Տաթեւացի, յետոյ Կաթողիկոս Էմիլիածնի, թէեւ չկրցաւ աւարտել իր ուսումը Սրապրին Վրդ.ի մօտ, անոր կանխաձայտ մահով († 1606 Սպրիլ 23) :

Գրիգոր Վրդ. Կեսարացի, որ զանազան շրջաններուն Պատրիարք նստաւ Կ. Պոլիս :

Քարեղ Վրդ. Արծրունեցի, ինչպէս ինքն իսկ ինքզինքը կը կոչէ, ծնած Սասնոյ Մարմարե գիւղը, կոչուած Մարմարեցի կամ Համքեցի՝ Ամիրէ Առաջնորդ ըլլալուն համար :

Յովհաննէս Վրդ. Ուրհայեցի, Եպս. Երեսիոյ, Առաքել պատմիչէն ճանչցուած իբր աստղաբաշխ :

Արիստակէս Վրդ. Տարօնցի, մասնադէտ երաժշտութեան :

Յովսէփ Վրդ. Վզուեցի, Յովհաննէս Վրդ. մը, Յովհաննէս Վրդ. Քաջբերունցի, Արճէչէն եւն... :

Սրապրին Վրդ. Ուրհայեցիի վարժապետական ամպրոնին քրիստոսաբանական դաւանանքի եւ Քաղկեդոնի Ժողովին վերաբերեալ ուսուցման մասին, Գրիգոր Կեսարացի յուսաբանութիւն մը կու տայ մեղէ Առ Եջմիածնեցիս ուղղած նամակին մէջ :

Կեսարացին կը խոստովանի թէ իր աշակերտութեան շրջանին՝ Սրապրին Վրդ.է տուցած վարդապետութիւնը, ինչ կը հայէր անոր քրիստոսաբանութեան, յետոյ սրբադարձ է՝ հմուտ անձանց հետ իր չիտումով: Այդ ըսել է թէ կ'երազարձեր է նախաքաղկեդոնեան բանաձեւումին, մէկըն թողլով, իբր նեստորական, Քաղկեդոնի Ժողո-

114. ՊԱՆԱՆ ՏՐԴՍ, Յուցակ Հայերէմ Զեռադրաց ի Թուրքիա, Պոլիս, 1892, էջ 22-25 :

115. ԱՌԱՐՅԻ ԴԱՎՐԻԹԵՑԻ, Ամգ., էջ 3-7, 10-11, 184, 211, 340-344: ԱՂՈՅԱԾԵԱՆ Ա., Սիմա, 1936, էջ 85 :

վին աստուածային ու մարդկային երկու բնութիւններում ամրաժամնելի եւ անշփոք միութեամբ վարդապետութիւնը :

Կը հետեւի ուրեմն , դաւանաբանական պատմութեան համար , թէ Սրապիոն Վրդ . Ուրհայեցիին՝ Ամիրդի փր դաստրեմէն՝ կ'աւանդէր իր աշակերտներուն թէ՛ Քաղկեդոնի ժողովին այդ բանաձեւումը հերետիկոսական չէր , ինչպէս որ կը համարէր Կեսարացին՝ ինչ ինչ նախկին Հայ վարդապետներուն ենթադրութիւններուն վրայ յեցած :

Մովսէս Տաթեւացին ալ , հետեւելով իր ախրելի վարժապետին , կ'աւանդէր թէ՛ Քաղկեդոնի Հայրերուն բանաձեւած վարդապետութիւնը նոյն էր քովանդակութեամբ , լաւագոյն կերպով ներկայացուած , Հայ Եկեղեցիի մէջ աւանդութեամբ ընդունուած Կիւրեղեան բանաձեւումին : Որով Վատիկաններուն եւ Յոյներուն , այս է համայն Քաղկեդոնական քրիստոնեաներուն դաւանանքը հերետիկոսական չէր , ինչպէս կը կարծէր Կեսարացին եւ որ կը մեղադրէր փր աշակերտը՝ Մովսէս Տաթեւացին եւ անոր աշակերտը Յաշատուր Կեսարացին եւ ուրիշներ՝ որոնք անոնց պէս կը խորհէին<sup>116</sup> :

Սրապիոն Վրդ . հռչակուած վեր նաեւ փրք դարողիչ : Անոր համաւը տարածուած վեր , կը գրէ Դավիթեցիի , Կիրիլոս «Հռոմոսց , Ասորոց եւ մահմետականաց» մէջ<sup>117</sup> :

Ս . Էջմիածնի Աթոռը , ժի . տարու ակիդքը ճշնաժամային տարիներու մէջ կը դառնուէր , մինչ երկու կաթողիկոսներ , Դավիթ Դ . եւ Մելքիսեթ , պարտքերու տակ կը հեծէին : Կացութեան դարման մը հայթհայթելու յոյսով , կը դիմեն Սրապիոն Վրդ . ի , վատահացած ասոր վաղած հմայքին , մանաւանդ որ սէր էր ընտանեկան հարըտութեան :

Դարանաղդի կ'աւանդէ թէ՛ փնքն ալ ընկերացած է Սրապիոն Վրդ . Բարեբղդացիին , իր հրակերակ վացած է Ամիր , Սրապիոն Վրդ . Ուրհայեցիին :

Սրապիոն Վրդ . կը գիշանի , Ս . Էջմիածնի Գահը փրկելու փափաքով : 14 Օգոստոս 1603ին կ'օժովի կաթողիկոս , Գրիգոր ԺԳ . անունով : Բայց վարելի չ'ըլլար իրեն մնալ Արեւելեան Հայք՝ աւելի քան տարի ու կէս : Կը վերադառնայ Տիգրանակերտ , իր եպիսկոպոսական Աթոռը : Այնուհետեւ դժբախտաբար զիչ օրեր կ'ապրի , ու 23 Ապրիլ 1606ին կը վախճանի<sup>118</sup> :

116. ԱԿԻՆԵԱՆ Հ . Ն . , Մովսէս Գ . Տաթեւացի , Վիեննա , 1936 , էջ 363-371 :  
117. ԳՐ . ԴԱՐԱՆԱՂՑԻ , ԱՊ , էջ 39-40 : ԱՌԱԳԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ , ԱՊ , էջ 3-7 : ԱԿԻՆԵԱՆ Հ . Ն . , ԱՊ , էջ 409-424 : ԱՊՈՅԱՅԵԱՆ Ա . , Սիոն , 1946 , էջ 60 :  
118. ԳՐ . ԴԱՐԱՆԱՂՑԻ , ԱՊ , էջ 51-56 : ԱՌ . ԴԱՎՐԻԺԵՑԻ , ԱՊ , էջ 340 : Ձեռագրի մը Յիշատակարանը կը գրէ . «Թվին ՌԾԵ (1606) ՄԵՀԵԿԻ Ե (5) , աուր չորեք շաբաթու , ի մետասան ժամու , վարժապետն մեր աւանդեաց զհոգին իւր օրը

Մովսէս Տաթեւացի, որ իր տիրելի Վարդապետին սնարին կը դռնուէր անոր մահուան պահուն, նուիրած է անոր տաղաչափեալ Ողբ Բը, ուր կ'ազնարկէ Վիճ Սրապիոն Վրդ. Հաղիւ 49 տարեկանը սկսած էր՝ երբ կը վախճանի<sup>119</sup> :

Գրիգոր ԺԳ. Վիճեա կը հեռանայ Աթոռէն, իր կաթողիկոսական իշխանութիւնը ի հարկին դործածած ընալ կը թուի, որովհետեւ 1605ին Բարսեղ Վրդ. Արծրունեցին, իր աշակերտը, ղրկած է Լվով, իբր նուիրակ :

#### ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ԱՄԱՏՈՒՆԻ

բանեալք. Յիշատակարանս հրատարակող ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ – ՅԱԿՈԲԵԱՆ, կը ծանօթագրեն թէ սա կը համապատասխանէ 23 Ապրիլ 1806 թուականին, եւ ազնարկը Սրապիոն Վրդ. Ուրհայեցիի մահուան է. Տես ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ Ա. Ամդ, էջ 239 :

119. ԱԿԻՆԵԱՆ Հ. Ն., Ամդ, էջ 422-423, 409-422 (Ողբը) :

### Résumé

#### PRÊTRES RENOMMÉS DU XVII<sup>e</sup> SIÈCLE

Mgr. KARAPET AMATOUNI

De nombreux ecclésiastiques ont contribué à une rénovation de la vie monastique au XVII<sup>e</sup> siècle. Bien qu'ayant disposé de peu de sources, l'auteur de l'article a su coordonner celles-ci pour dresser une liste de ces rénovateurs, révéler certains traits de leurs biographies respectives et faire connaître ainsi leur activité.

L'article de l'auteur, décédé, sera publié ici en deux parties. Nous connaissons dans cette première partie les noms de 20 ecclésiastiques, parmi lesquels se sont distingués l'évêque Sargis de Babert (mort en 1620) et le prêtre Kirakos de Trébizonde (décédé en 1621). Ils ont rénové le grand ermitage de Siunik, d'où sont sortis de grands prêtres ayant mené une vie pure.

L'un des buts principaux de l'auteur a été également de montrer comment l'œuvre entreprise n'a pas été permanente, et a cessé avec son instigateur ou, tout au plus, après une génération. Seul Mekhitar a su entreprendre de telle manière son œuvre de rénovation que celle-ci est en train de continuer, même après sa mort, pour éclairer la nation arménienne.